

գույշեան ձեռամբ Սանասոտեան Վարժարանի Վանեցի սաներէն խոսրով Զթճեանի. 1901. Հոկ. 9. Ապրիլ:

63.

ՎԵՅ ՀԱԶԱՐԵԱԿ

(՞)

ԹՈՒՂԹԹ.Ք. 15: - ՄԵԺՈՒԹԻՒՆ՝ 35 մմ. երկ. 25 մմ. լայն: - ԳՐՈՒԹՈՒՆ՝ միասիմ: - ԳԻՐ՝ շնչարգիր: - ՆԻԽԹ՝ Թուղթ հաստ: - ՀԱՆԳԱՄԱՆՄ՝ մաքրուր: - ԿԱԶՄ՝ ըունի: - ԳՐԻՉ, ՑԵՂԻ, ԺԱՄԱՆԱԿ անձանօթ:

ՄԵՃ դիրքով տետր մըն է, առանց կողի. բոլորակ գծերով, թուանշաններով, այբ ու բեն գրերով եւ ուրիշ նշաններով՝ ձեւերով գուշակութեան եւ հանելուկի արուեստ կը սորվեցընէ:

ՅԵՇԱՏԱԿԱՎՐՈՒԹԻՒՆ. Թերթին մէկ անկեր լուսանցքին վրայ գրուած է. «Սանասարեան Վարժարանին կը նուիրէ այն գիրքը. Վանեցի Մարդար Օրմանեան ձեռամբ Վանեցի խոսրովու Զթճեանի աշակերտ. Սանս. Վարժ. թ. 1901. Կարին 9 սեպ. 901»:

(Ըստ առաջնաբանի:)

Հ. Յ. ՔՈՍՍԵՆ



ՊԱՏՄԱԿԱՆ

ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ

ՍԵՒ ԾՈՎԷՆ ՄԻՒԶԵԻ ԿԱՐԻՒՆ

ՀԱՐԵՒԱՆՑԻ ԱԿՆԱՐԿ ՄԸ

(Ըստ առաջնաբանի:)

Բ.

ՀԱՄՇԵՆ եւ ՍԵՒ ԳԵՄ:

Պարխար լերինք, մանաւանդ Տրապիշնի մօտերէն սկսեալ, շատ բարձր լեռնաշղթայ մը կը դառնան: Ծովեղերքէն մինչեւ լեռանց ջրարաշին ողը հավիւ իրը 50 քիլոմետր օդային զծով՝ հսկայ սաստուալի մը պէս կ'երեւայ ծովէն, միջնին գոնէ 2000 մետր բարձրութեամբ: Արդ Տրապիշնի եւ Բաթումի զբեթէ մէջտեղ՝ Միզէի հարաւարեւելքը, իրը Աթինայի թիկունքը կը բարձրանայ լեռնաշղթային ամենաբարձր գաղաթը, հսկայ կոն մը իրը 3700 մետր բարձրութեամբ, որ ծովէն վեթխարի ժայռի մը պէս կ'երեւայ երկար անջրապետ մը: Ասի

այսօր ալ պահած է զրուցախառն հայ անունը՝ Քաջազնուր, կիպերտի քարտիսի վրայ ալ Katshgar-Dagh: Նաեւ միւս անունը Varsambek որ եւ է «Բէկ», ի հետ գործ չունի: այլ Վարսամ, աւելի Վարշամ՝ տեղական աւանդութեամբ կը կապուի Ս. Վարդանանց նշխարաց հետ: Զրոյցը հիմ ունենայ կամ ոչ՝ պատմական հիմ ունի այն կէտը թէ Աւարայրի ճակատամարտի վերջին գրուագը Հայաստանի այս գժուարամտչելի ձորերը տեղի ունեցած է: Եղն իսկ «մեծ նախարարաց», շատերն ապաստանած էին «յանլոյս երկիրն Խաղուեաց»,՝ Վարդանայ եղքօր Հմայեակ Համազասպեանի քով (Եղիշէ, Ը, 8, 14): Այս «յամուրս Տայոց», ապաստանածները կը հաւաքուէին «առ լերամբն որ կոչե Պարխար մերձ առ սահմանակցութիւնն Խաղուեաց», եւ իջնալով «ի յամուցացն լերին Պարխարաց», կը մշկին ճակատամարտն «ի գիւղն որ անուանի Ուղնեալ ի գաւառին Տայոց», եւ հոս կը նահատակուէր Համազասպ (Ղազար Փարս, ԽԱ): Ուղնեալ այսօր ալ կայ (Կիպերտ) „Vordjnal“, բերդը „Oshnagh kala“) ծորոխի աջ ափին վրայ, որ կարեւոր հանգրուան է այս կողման արահետ ճամբաներու: Քոն ալ այցելած է գիւղն ծորոխի հովտին «այս զրախոտին մէջ»: Եւ կանգուն գտած կը հին եկեղեցին, բայց ամայի: որովհետեւ այն ատեն այլ եւս «միայն մահմետականք», հոն կը բնակէին, որոնք սակայն տակաւին «մզկիթ չունէին» (Քոխ էջ 65—67): Պատճառն այն է որ նոր մահմետական եղած էին: Այսօր գարձեալ հայ-կաթողիկէ հասարակութիւն կայ հոն՝ Կարմիրքէ, եւ խաթարած եկեղեցին վերանորոգուած է: Զիարդ եւ իցէ, այս տեղ՝ Քաջքարի հարաւային ստորոտը հին պատմական հայ հողի վրայ ենք: Տայոց նահանգի Արսեաց-փոր գաւառիս մասին՝ նաեւ քիչ մ'ետքը:

Քաջքարի հիւսիսային ստորոտը՝ գէպի ի ծով իջնող բազմաթիւ խոր ձորերէ կազ-

մուած է Համշէն։ Այս աշխարհին՝ Եղա-
րուն տիրած էր հայ իշխան մը Համամ
անուն, Քաջքարի Ճիշդ սառոռութ շինած
բերդ ու աւան (աւանդութիւնը՝ “քաղաք”,
կ'ըսէ) որ իւր անուամբ Համամաշէն կո-
չուեցաւ, յետոյ ամփոփուած՝ Համշէն։
Տեղոյս չէ մանրամասնօրէն ու սումնասիրել
մանաւանդ այն յիշատակարանը, որ կցուած
է Յովհաննու Մամիկոնենի պատմազրու-
թեան վերջը¹։ Յիշենք միայն աւանդուածը
թէ Վաշգեան “Վրաց իշխան, հալածե-
լով իւր քեռորդին Համամ, պարսիկ գնդաւ
“հանց ընդ գետն Շորոի։ Եւ գնաց ի քա-
ղաքն Համամայ, որ կոչի Տամրուր։ Էհար
սրով եւ հրով եւ գերեաց զքաղաքն։” Քա-
ղաքին նահատակուած եպիսկոպոսը Մանկ-
նոս անիծած էր Վաշգեանը, եւ “ի միւ-
սում աւուրն ճայթեալ ամսոց երկնից՝
հրայրեաց արար զնա,, եւ անոր բանակէն
“երեք հազար այր ի միում գիշերի սատա-
կեցան,,” Վաշգեան հրայրեաց եղած էր
“մինչ նստեր առ դուռն քաղաքին Տամ-
բուրայ։ Զայս յետոյ շինեաց Համամ, զիւր
անուն դնելով Համամաշէն։” Իր թուական
կ'ըսուի թէ “ի սոյն ամի ելանէ Հերակլ, եւ
սպանանէ զլոսարով ։ Եւն (= Խոսրով Բ.
Պարուեզ). ուստի՝ 627/8 Յ. Ք²: Ուրիշ
աւանդութիւն մը կ'ըսէ թէ Բաղրատու-
նեաց մայրաքաղաքին Անոյ Ալֆ-Արսլանէ
առնուելու ատեն (1064ին)՝ բազմաթիւ
Հայեր, նաեւ իշխանական ու թագաւորա-
կան տնէ, ապաստանած են Համշէնի կու-
սական անտառներով ձորերը, եւ երկար
ժամանակ շրջակայից անծանօթ ապրած։
Աւելի տարօրինակ է այն զրոյցը, որ զՀամ-
շէն արեւելեան եւ նաեւ հայ հեքեաթնե-
րու մութ աշխարհը, կ'ընէ։ Այս զրոյցը
զրած է Հեթում, Կոռիկոսի տէրը, որ յե-
տոյ կրօնաւորած է լատին վանքի մը մէջ

(1305ին) եւ գրած լատիներէն ու գաղ-
ղիերէն. իսկ զրոյցն անցած է ուրիշներու-
ալ¹: Հեթում Համշէնը “աջօք իմովք տե-
սած կ'ըսէ, եւ իրօք իւր երկար ուղեւորու-
թեանց ատեն մօտերէն անցած ըլլալու է։
Այս իրականին “այնչափ մառախլապատո-
երկիրը՝ կ'ըլլայ “խաւարչուտ”, այնպէս որ
ոչ բան մը կրնայ տեսնել եւ հոն մտնողն
այլ եւս “ոչ գտանէ շաւիղ դառնալոյ։”
Ասոր կը կցուի ուրիշ իրր պատմական զրոյց
մը, որ “ընթերցեալ դտանի ի Պատմու-
թիւնս թագաւորութեանց Հայոց եւ Վրաց։”
Կը թողունք զրոյցի քննութիւնը. բայց
միւսին պատճառը մեկնելի է։ Ժովակողման
այս ձորերը իրօք յաճախ մշուշապատ են։
Եւ Պոնտական հսկայ լեռնազիծը պատուար
մըն է Սեւ-ծովու ամպերու եւ մշուներու
որոնք կը նստին ձորերու վրայ։ Քոխ ալ
զեղեցիկ նկարագրած է Համշէնի կուսական
անտառներն եւ յաճախ միզամած խոր հո-
վիտները, ուր՝ յաճախ պարզ առաւօտէ
ետքը՝ կէսօրին մօտերը կը լողան ամ-
պերը, մինչ հսկայ բարձունքները պարզ կը
մնան²:

Համշէնի ձորերը թէեւ ծով կիջնան,
բայց մեծ մասը ծովափին 1—2 ժամ հե-
ռաւորութեամբ կը դադրին։ իսկ զլիաւոր
հովիտները կ'ելթան դէպի այժմ Փուր-
թունա կոչուած գետը (Furtuna, հին Pordanis), ուր ի վերջոյ կը հաւաքուին բոլոր
ջրերը, իսկ ասի ծով կը թափի Աթինայի
արեւելակողմը։ Այստեղ հայանուն գիւղը
Արտաշէն (կ. Artashen, Քոխ՝ Artaschin),
որուն մօտ կը նշանակէ Կիպերտ Armene
Հրուանդանը, կը ցուցընէ այն ամէնէն ա-
րեւելեան կէտը, ուր Համշէնցի հայը ծո-
վափի իջած էր։ Ընդհանուր առմամբ սա-
կայն Աթինա Լաղերու հող է. իսկ վերը

¹ “Յովհաննու Մամիկոնենի եպիսկոպոսի Պատ-
մութիւնն Տարօրին, Անենետ, 1832, էջ 56—58։

² Հ. Մէտում, Ա. Չարչնաց, Պատմ., Հայոց, Անենետ, 1785, Հար. Բ., 339 կը զետեղէ այս պատ-

¹ Հման. Recueil des Historiens de Croisades, Documents Arméniens, Tome II. Documents latins et français relatifs à l'Arménie, ed. Ch. Kohler, Paris 1906, յակ. Introduction p. XXIV, եւ բնագիր, p. 129—130, 268—269։

² Հման. Բակ, էջ 18, 32—38, 100—110 և ու

Խալայի շրջանը համշէնի կը վերաբերի. անկէ արեւ ելք՝ տիրող են Լազերը, որոնք կանու- խէն մահմետականացած՝ կրցած են պահէլ իրենց ազգային ինքնուրոյնութիւնը եւ գոնէ խորին դիւղերը՝ նաեւ լեզուն։ Այս- պիսի դժուարամուտ լերանց մէջ դիւրին էր իշխանաց կէս-անկախ գոյութիւն մը պահէլ։ Նաեւ Օսմանեան տիրապետու- թեան տակ երկար տեւած է այս վիճակը, եւ Քոլս գեղեցիկ կը նկարագրէ տակաւին իւր ուղեւորութեան ատեն շարունակուող պահ զբութիւնը, որոնց տեարք իրական “Ճորապետ”, էին (Քոլս այսպիս „Thalherr“ կը թարգմանէ թուրքական ծանօթ “Տէրէ- պէյի”, ն), եւ կ’որոշէ բազմաթիւ այսպիսեաց իշխանութեան հողերու սահմանները, որոնց մէջ փոքրիկներէն էր յիշեալ Արտաշէնի հողը (Քոլս, էջ 124.) իսկ մեծագոյններէն Համշէն, որուն մէծ իշխանն ուրոյն „Woy- wode“ յորջորջանքը կը կրէր, իւր ձեռքին տակ ունենալով մասնական հովիտներու տէր փոքր իշխաններ։ Քոլս կը ջանայ գծել իւր ժամանակի Համշէնի աւատական գաւառին („Lehngau“) սահմանները՝ հանդէպ Ռիզէի և Լազաստանի գաւառներուն (էջ 23-25)։ Քոլս հիւր եղած էր ի ծեմիլ (կ. Djemil, Քոլս Djimil) — որ Ռիզէի Սպեր ճամբուն վրայ հանգրուան գիւղ մըն է, — Համշէնի իշխանաց միոյն, որ բնականապէս շատոնց մահմետականացած անէ էր։ Սակայն անոր տիպարն այնպէս բնորոշ հայկական կը դանէր, որ “թերեւս զլսաւորաբար հայ ա- րիւնը կը հոսէր իւր երակաց մէջ. թերեւս հայ ընտանիքէ մըն էր, որ իւր զլսաւորին՝ Համամայ առաջնորդութեամբ՝ ժամանակներ յառաջ այս բարձր լերանց մէջ՝ բայց ծովա- հայեաց կողմը հաստատուած եւ զրաւած էր գաւառ մը, որ անոր անուամբ Համա- մաշէն, աղաւաղմամբ՝ Համշէն կոչուեցաւ եւ մինչեւ հիմայ ալ մնացած է» (Քոլս, էջ 23):

Համշէն իրը հայ երկիր տուած է բազ- մաթիւ նշանաւոր անձեր՝ հայ եկեղեցւոյ. եւ հայ ձեռագբաց զրչագիրներու մէջ ալ

բաւական թուով են “Համշէնցի,, գրողները, ուր ալ գրած ըլան։ Նշանաւոր է Յովհան- նէս Համշէնցի վարդապետը († 1497), որ բազմաթիւ աշակերտներ ունեցած է՝ ու- սուցաներով Երգնկայի մօտ Սեպուհ լերան Աւագ եւ Կայիփոս վանքերու մէջ։ Այս աշակերտք, որոնցմէ բազմաթիւ ձեռագիր- ներ պահուած են, ամենամեծ գովու- թեամբ կը խօսին անոր վրայ. եւ ոմանք նաեւ Համշէնի իշխանական անէ կ’ըսէն։ Համշէնի մէջ ալ նդունիք գիւղի քով կար նշանաւոր հայ վանք մը՝ Ս. Խաչիկ անու- ամբ, որմէ երկրին այն մասը յիշատակա- րանաց մէջ կը կոչուի “Խաչէքարայ վե- ճակ,,։ Հակառակ բռնի մահմետականացման պատճառած կորու սաներուն՝ Համշէն զրուած հայ ձեռնագիրներու շարք մը կայ, որոնց մէկ մասը միայն ծանօթացած է ցուցա- կազրութեամբ։ Այսպիսիներ կան՝ Վեն- նայի Միհիթարեանց հաւաքման մէջ (Հմմա. Հ. Յ. Տաշէան, Ցուցանուած առաջնային մասը Միհիթարեանց հաւաքման մէջ, թ. 1527) (Հմմա. C. F. Conybeare, Cata- logue etc., Nr. 32) — այսպիսիներ՝ Վե- ճակց Միհիթարեան հարց հաւաքման մէջ (Հմմա. Հ. Յ. Սարգսուան, Մայր Ցու- ցակ եւն, թ. 52, 114 եւն) — եւ նաեւ այլուր։ Ելր վերոյիշեալ ծեմիլ բռնա- գաւառած էր իսլամանալ, փախստականք կրցած էին ազատել եկեղեցւոյն հին մա- զազաթեայ երկաթագիր Աւետարանը, որ անոր համար “ծեմիլ- Աւետարան,, կը կո- չուէր։ Ասի վերանորոգուած էր 1621ին։ Թուրք գրաքննութիւնը չէր ներեր որ հրա- տարակուէր գոնէ այս նորոգման պատմական յիշատակարանը, որ “կրօնական յուղէ բաներ կ’աւանդէ¹,։ Սպերի Մաթուսանց գիւղը գտնուած այս հին Ձեռագիրը թէ այժմ ինչ եղած է 1915ին աղէտքէն ետքը՝ չենք գիտեր։

¹ Հմմա. Ս. Սահակուան, Սպերի հնութիւնները, ի թերթին “Արեւելքը” 1904, թ. 5579.

Վենետիկյ թ. 52 ձեռագիրը գրած է Կարապետ Ջուղայեցի, որ՝ ինչպէս ինքը կը պատմէ՝ Մովսէս կամթողեկոսի չուզելով անսալ, փախած «եկայ ի Համշէն», եւ հոս «ի յերկիրն Համշէն», ի վեճակս Խուչքարոյ, կը զրէ այն Սաղմօսարանը Ռէչժ (= 1630) թուին. իսկ այս ձեռագրին նկարող Գրիգորը կը ինդրէ յիշել «զպոնտացի Տէր Աւետիս, առաքելանման եպիսկոպոսիս, եւն (Հ. Բ. Սարդարեան, «Յուցակ», սիւն 264—266): Այս թուականիս տակաւին լիովին հայ-քրիստոնեայ էր երկիրը, եւ ասկէ ետքն է որ Համշէնի Հայերը բռնադատուած են նա եւ զանդուածային կերպով՝ մահմետական կրօնքն ընդունելու: Ժէ. դալու վերջերը սկսած, աւելի եւս Ժէ դարուն ընթացքին մէջ տիրող եղած է մահմետականութիւնը: Երբ Հ. Դուկաս Վ. Խնձիթեան 1806 ին կը հրատարակէր իւր աշխարհազրութիւնը¹, իրաց վեճակն այն էր որ մեծամասնութիւնն արդէն մահմետական եղած էր. բայց կային տակաւին քրիստոնեայք ալ, որոնց եկեղեցները կանգուն էին, սակայն քահանայ չունէին. միայն յիշեալ Եղիովիտ դիւղին քահանայն կրնար տակաւին մերթ ընդ մերթ այցելել: Այս Եղիովիտ դիւղն ալ «այժմ ըստ կիսոյն դարձան ի տաճկութիւն»: Բնական էր որ բռնի նորադարձներէն գոնէ «ունանք կէսիւս են հաւատովք, արտաքուստ միայն ցուցանելով զտածկութիւն» (= մահմետականութիւն): Համշէնի մահմետականացեալք «իօսին միանլու ցայց» նայելէն, ի իրերը շատ չէին փոխուած: Երբ կը զրէր Հ. Մինաս Վ. Բժշկեան Տրապիզոնցի, որ անձամբ այցելած էր Սեւծովու ափերը². «Խաչերեար վանքը մեծուխտանդի է», կ'ըսէ, «Հայ եւ տաճիկ (մահմետական) վրան ուխտի կ'երթան», եւն:

«Համշէնցիք կէսիւս են. շատը դարձած են (մահմետականացած). բայց քրիստոնէութեան սովորութիւնը կը պահէն, ժամոց եւ ողորմութիւն պակաս չեն ըներ. զրեթէ ամէնքը վարդավառին եւ վերափոխման կ'երթան եկեղեցին, մոմ կը վառեն եւ մատաղ կ'ընեն իրենց պապերուն հոգուն համար. Ե՞ուրը հայելէն իւ իօսին: Ասոնց մէկ մասը Խոստացունէլ է՝ Սիւրէնէ գնացին. Խոստացունէլու գնացողները + բայց այս հայունն եւն (էջ 97): Այս վերջինքս Շամիկի Համշէնցիք են: Նոյն աւանին մասին կը գրէ Բժշկեան. «Խոստացունէլ աւան մօտ է Զարշանայի (— Հիրիկի կամ Խոսիի ծովախառնունքի մօտ —) բնակիչներն են հայ Համշէնու եկած. եւ ամէնքը զինուոր գրված որդոց որդի. եւ ունին զօրապետ հայ իշխան, որ զիրենք կը կառավարէ. մարդէ ահ չունին. միայն Տէրէպէկին հետ պատերազմ կ'երթան. եւ զօրաւոր մարդիկ են, . (անդ՝ էջ 49): — Իսկ Սիւրմէնէ գացողները՝ որոնք քրիստոնեայ չմնացին, ոչ յմէ այն քաղաքին մահմետական բնակիչքն են (— որոնք խառնուրդ են հայ, յոյն, լազ եւն տարերաց, հոչակուած իրը «ապստամք եւ աւազակող», Խնձիթեան, էջ 393 —) այլ անոր գաւառին եւ առհասարակ Սեւծովի Հայերն են, որոնց մասին այժմ քանի մը խօսք ըսել պէտք է: Սեւծովի (Թլք. Kara-dere) կը կոչուին այն ձորերը, որոնք՝ վերը բարձր լեռնոտին վրայ Համշէնի դրացի, վարը ծովու կողմը զէպի Սիւրմէնէ կ'իջնան: Բաւական մեծ լեռնաշխարհ մըն է բազմաթիւ դիւղերով, որոնց հայ բնակիչք նոյնպէս բռնադատուած էին խալամանալ Ժէ դարուն: Քոյն չէ այցելած այս հովիտները. բայց կանուանէ զիխաւոր ձորին քանի մը զիւղերն այն կարաւանուղոյն՝ որ հոս ծովէն ելլերով բարձր լեռնողը՝ կ'երթայ երկու օրւան մէջ զէպի ի Բարերդ (Բոխ, էջ 4—5): Բանասէր մը Ս. Հայկունի այցելած է այս Հայ-մահմետական գտաւոր, հաւաքե-

¹ «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհիր»:
Մասն Ա. Հար. Ա. յակ., էջ 895—398:
² «Թատմութիւն Պահանջութիւն որ է Աւատ Շամշ»:
Ա. Ենիք. 1819, յակ. § 144, հմատ. նաեւ. § 82,

լով ազգագրական նիւթեր, մանաւանդ ի Թորոսով¹ 1867—1868ին, եւ ի Փերվան (Կիպերտ Pervana) 1878ին²: Արդ U. Հայկունի այս մահմետականաց մէջ ինք զինքը իբր հարազատ զիւղերու մէջ կը գտնէր, ամենայն ինչ հայ՝ բարքն ու կենցաղն եւ հայերէն լեզուն մեծէն մինչեւ փոքր: Այսէն զիւղէ աշող (= աշուղ) Վարդան, երգչի մը յօրինած հայերէն երգերը, յատկապէս պարերգերը կ'երգէին: Հարսանիքներու ատեն, մանաւանդ ի Թօվէյոր, (այժմ՝ ծինալ, Կիպերտ՝ Simla): Անցողակի նշանակենք թէ Խոսրված երգերու հաւաքման մէջ կայ հատ մը, զոր յօրինած է 1810ին Համշէնցի Կրճէլ աւազակը³:

Արդ այս հայ գաւառին մահմետականացու մն եղած է շատ արինալից կերպով, առաջնորդութեամբ Սիւրմէնէցի Ղուռու Փօղի Մէհմէտ ազգեցիկ մօլոյի: Ուղակի զինեալ խուժանով յաջողած է ի վերջոց համել Թօրոսի, եւ զարհուրել կոտորածներով բռնադաաած է նախ բոլը (իբր 100) զիւղերուն աւագները մահմետականալ, եւ այնուհետեւ մնացեալ հազարաւոր ժողովուրդը, որչափ չէր կրցած փախչել: Հազարաւորներ կրցած են փախչել անկոխ անտառներէն գեպի միւս մերձակայ գաւառները (Տրապիզոն, Բարերդ եւն): Այս գէպը աեղի ունեցած է 1708—1710ին, եւ անկէ և վեր Սեւ-Գետի հոծ հայութիւնը մահմետականացած է: Նախ մերձաւոր՝ Եօմներա շրջանին Մանտրա լերան անտառաշատ կողերուն վրայ կան այլեւայլ հայ - մահմետական զիւղեր, նոյն-

պէս ցայժմ հայախօս, մանաւանդ կանացի դասակարգը:

Բնականապէս այսպիսի բռնութեամբ իսլամացած ժողովուրդ մ'երկար ատեն էն-կէս կը մնար: Այս բառով կը նշանակուին այս կողմերն անոնք՝ որ արտաքուստ ստիպուած են այլ եւս մահմետական մնալ, — որովհետեւ թուրքական եւ իսլամական օրէնքով իսլամացածի մը քրիստոնէութեան վերագարձի փորձն իսկ մահապարտութեան պատիմը կը կրէ. — բայց ներքուստ կը պահէ աւելի կամ նուազ երկար տեւողութեամբ յիշատակն անցերըն եւ վառ ոգի մը ներքին քրիստոնէական եւ ազգային համոզման: Մանաւանդ իգական սեռին մէջ, որ շփում չունի — նոյն իսկ իսլամական օրինօք — արտաքին մահմետական աշխարհի հետ՝ ի մասնաւորի այսպիսի կղզեացեալ հովիտներու մէջ շատ երկար կրնայ տեւել այսպիսի ոգի մը, եւ պահուիլ հայ լեզուն: Սպաստաւոր պարագայից մէջ յոյն Եկեղեցին յաջողած էր Տրապիզոնի նահանգին այլեւայլ բռնի մահմետականներուն մէջ, որոնք նոյնպէս մեծ թիւ կը կազմեն, այսպէս ի կոօմի, ծպտեալ քահանաներով, գաղտնի եկեղեցիներով վառ պահել ծածուկ քրիստոնէութիւնը: Հայ Եկեղեցին՝ ինքնին անընդհատ հալածանաց մէջ՝ գիւրութիւն չուներ, մանստ անդ այս գժուարամատոյց հովիտներուն մէջ այնպիսի սաստկութեամբ գործելու: Այսու հանգերձ երբեք չեն պակած հոս ալ, նախ յիշեալ Տէր Կարապետի տնէն մինչեւ 1820, եւ յետոյ նաեւ 1840է ետքը առանձնական ուրիշ հայ քահանայք, որոնք ծպտեալ կ'երթային Սեւ-Գետ ու Համշէն. եւ եղած են «բէկ» եր՝ այս գաւառաց կիսանկարութեան շրջանին, որոնք զիւրութիւններ կ'ընծայէին: Համիտեան հալածանաց կ'վեր ի վեր իրերն աւելի գժուարացած են. օրերէ ի վեր իրերն աւելի գժուարացած են. իսկ թուրքերը ջանացին վերջերս դպրոցիսկ բանալով մէկ երկու զլիսաւոր տեղեր՝ Հայ մահմետականները նաեւ թուրքացը՝ Հայ

¹ Ք. Դօրոսլի, Կետեր՝ Toroslu, բան՝ Ս. Թորոսով,

² Ա. Հայուանի, «Կորած եւ մոռցուած Հայեր.

Սեւ-Գետացերը՝ ի թերթին՝ «Արարատ», Էջմ. 1895, էջ 239, 243 եւ 293—297. բռնի մահմետականացման մասը՝ հման, նաեւ Յ. Մահմադեան եւ Հ. Ամուրեան,

«Հայոց նոր վկաները», 1155—1843:, Էջմ. 1903, էջ 702—709. «Տէր Կարապետ քահանայ թորոսլիցի»:

³ Հ. Մահմետիս Համշէն, «Երգեր, առակներ եւն Խոսրված», Տպագիր 1904, էջ 31:

նել։ Ասոր աշխատած են ի մասնաւորի նաեւ Օֆի մեծ ու փոքր՝ «մօլաները», որ փոքր քաղաքի բնակիչք թէեւ յունախօս մնացած են եւ ծեքածուռ թուրքերէն մը միայն գիտեն խօսիլ, շատ մուտքանդ են, եւ իր «մօլա», եւ իր շրջուն քարոզիչներ՝ ջանացած են Պոնտական լեռնաշղթայի ամէն կողմը վերջնականապէս իսլամացընել եւ այն մահմետականացածներ՝ որչափ կրնան մոլեռանդ ընել։

Հայ լեզուի դէմ մաքառած են արգիելով եւ համոզելով թէ ուղղահաւատ մահմետականի համար մէդէ է անհաւատի լեզուաւ խօսիլ։ Ասի հին հնարք մըն է վերջնականապէս թուրքախօս դարձընելու մահմետականացած հայը, յոյնը, լազը, քուրդը եւն։ Քոխ նկարագրական միջադէպ մը կը պատմէ Արդուինի մահմետականացած վրախօսներու բերնէն, որոնք կը ցաւէին թէ ստիպուած են այսպիսի մեղք մը դործելու, քանի որ այն լեզուն մօր կաթին հետ ծծած են. բայց քանի որ իսլամութեան «աս-լէ լէլլան՝ նո-ր-էլլէն» ալ ժի-տին, կը յուսան թէ իրենց մեղք չի համարուիր դրախտին մէջ, եւ «Աստուծոյ եւ հրեշտակաց անհասկանալի չեն մար» (Քոխ, էջ 167)։ Այսպիսի ըմբռնմանց տարածուելուն արդիւնքն եղած է ամէն տեղ լիովին թուրքախօս դառնալը, ինչպէս եղած է Արդուինի շրջակայքը՝ բոլոր մահմետականացածներու մէջ։ Սակաւահող դաւառներու մէջ ի հարկէ տարածուած պանդխտութիւնը, զինուորական ծառայութիւնն եւ նման պարագայք արական դասակարգը շփման մէջ կը դնեն թուրք տարբին հետ մեծ կենդրոններու մէջ (Կ. Պոլս եւն)։ Եւ ասի կ'ազդէ անոնց թրբախօս եւ երրեմն նաեւ մոլեռանդ ըլլալու։ Այսպէս կը տարածուի թուրք լեզուն, զոր արդէն իրը պետական լեզու կը ստիպուին աղք սորզիլ։ Համշէնի եւ Սեւ-Գետի կզզիացեալ դիրքը, ասոնց հին հակակրութիւնը մահմետական լազին եւ յոյնին ու թուրքին

հանդէպ, որոնց հետ խնամութեան կատեր պէ հասագագաւութէ, կրցած է այս գաւառները պահէլ վերջնական թրբացմանէ եւ հալեզուն՝ բողոքովին կորսուելէ։ Ասի պիտի պատահի սակայն օր մը, եթէ շարունակեն արդի պայմանները եւ թուրք մահմետական բռնապետական վարչութիւնը, ինչ պէս նոյնը պատահած է անթիւ ուրիշ տեղեր, ուր հայ եւ յոյն եւ ուրիշ ազգեր գոնէ արտաքուստ լիովին թրբացած են՝ նախ մահմետականալէն եաքը ի հարկէ նաեւ ուրիշ տեղերու ալ շարք մի կայ, ուր «թրբութիւնը» միայն արտաքուստ է։

Ուրիշ բռնութեանց շնորհիւ է ու այսօր կան ընդարձակ աշխարհներ, ու մանաւանդ յոյն եւ հայ ժողովուրդը, թէ եւ կրցած է քրիստոնեայ մնալ, թրբախօս եղած է, այնպէս որ թուրքերէնն ընտանեկան լեզու եղած է. ինչպէս որ ունիք նաեւ շոտ բազմաթիւ քրդախօս արարախօս եւ վրախօս հայեր։

Համշէնցին, մահմետական թէ քրիստոնեայ, ունի ինքնուրոյն հայ բարբառ մը՝ Աճառեան, որ առանձին կերպով ուսումնասիրած է այս բարբառը 1910ին, կ շեշտէ թէ Համշէնի եւ Սեւ-Գետի հայերը «տասնեակ հազարաւորներ բռնի մահմետական դարձան եւ մինչեւ այսօր ալ կ համարուին տաճիկ, թէեւ իրենց հին հայ կական սովորութիւններն եւ պապենի հոքարբառ կենդանի կը պահէն»։ Համշէնի անմիջական դրացին՝ լիովին հայ մնացած լուսործուր տարբեր հայերէն բարբառ մ'ունի թէեւ նմանութեան այլեւայլ կէտեր կան

Պոնտական շղթայիս այս հովիտների հիանալի են բնական զեղեցկութեամբ և յաճախ մրգաւէտ. բայց՝ մանաւանդ բարձրադիր անտառախիտ ձորերը՝ մշակութեամող բաւական չունին։ Այսօր բաց ի ծիս խոտէ՝ զինաւորաբար «լազուտ» (=եղիպտու-

Համար. Հ. Ա. Անդրեաս, «Հայ բարբառապիտութիւն», Մասկուս 1911, էջ 184—198.

ցորեան) է մշակուածը, հազիւ բաւական ժողովրդեան։ Համշէնցին կանխաւ իսկ ստիպուած էր գաղթել։ Բայց մանաւանդ հալածանքներն ու բռնի մահմետականացումը պատճառ եղած են հազարաւորներու ապաստանելու ուրիշ տեղեր։ Համշէնցին եւ Սեւդետցին ասով տարածուած են Տրապիզոնի շրջակայքէն սկսեալ մինչեւ Սամսոնի ու Սինոպի մօտերը, հիմնած են գիւղեր, ու Տրապիզոնի անմիջական կից հայ գիւղերն իսկ Համշէնցւոց բարբառով կը խօսին։ Նորագոյն ժամանակներս՝ նեղուած այս տեղեր ալ՝ նոր հոսանք մը սկսած է շատ աւելի հեռուները գաղթելու։ Առանձնապէս Սիկոմեգիոյ շրջանին մէջ կայ Համշէնցւոց բաւական գաղթ մը (1870ին սկսած Օրտուի շրջանէ եւ յետոյ՝ ուրիշ կողմերէ, հմմտ. այս մասին յատուկ երկու Մինաս Գ. Գաստապէան [Փարհապ] «Հայերը Սիկոմեգիոյ գաւառին մէջ», Պարտիզակ 1913. «Մանիշակ», գիւղը հիմնուած է 1892ին, Արամ-գիւղը 1873ին եւն)։ Կարեւոր պարագայ մ'այն է որ հայ ու քրիստոնեայ Համշէնցւոյն հետեւած է հայ-մահմետական Համշէնցին, եւ հիմնած է նաեւ անխառն հայախօս գիւղեր Այսպէս Համշէնցւոց Գեղած քրիստոնեայ գիւղին քով հիմնած են՝ «Աչմապաշ», մահմետական գիւղը, ուր արք իսկ հայերէն կը խօսին, որչափ ալ օտարներու առջեւ զգուշանան ասկէ. (— այս երեւոյթը կայ ընդհանրապէս մահմետականացած Հայերուն մէջ. —) իսկ կանայք հայերէնէ զատ ուրիշ լեզու չեն գիտեր։ Մոյնապէս հայախօս են Եկեղիք եւ Գարվա-Թառութ գիւղերը, որոնց Համշէնցի հայ-մահմետականք Համշէնէ նաև գաղթած էին Լազաստանի Խոչք քաղսոքը, անկէ եկած են Հոս Եկեղեցի մօտ ուրիշ գիւղ մը՝ «Պալ-Համշէնէ», կը ցուցընէ թէ Համշէնի գլխաւոր աւանէն էին իրենց նախնիք. բայց ասոնց միայն ծերերը տակաւին հայախօս են։ Գասապեան կը գտնէր թէ «այս հայ մահմետականք շատ մաքուր հայերէն բարբառ մը կը խօսին, նոյն իսկ առել մաքուր բան Հայ-Լապերունը» (Հմմտ.

անդ, էջ 143—147, «Մահմետական Հայեր» գլուխը)։ «Հայ-Լազ» ըսելով կը հասկընայ Համշէնցի ու Սեւդետցի հայքրիստոնեայ գաղթականները, յորջորջանք մը՝ զոր վերը մեկնեցինք։

Գաղթականութեան նոր հոսանք մը, մանաւանդ Համբարի հալածանաց օրերէն վեր, ծաւալած է դէպի Սեւ-ծովու Կովկասեան ափերը, յատկապէս Սուխումի շրջանը։ Համշէնցիք հիմնած են այլեւայլ գիւղեր եւ բազմաթիւ կայաններ, եւ իրենց ջանասիրութեամբ մշակած են խոպան հողեր, եւ ծաղկեցուցած մանաւանդ ծխախոտի մշակութիւնը։ Ռուսական ծխախոտի այս կողմանց ծաղկման մէջ զիսաւոր բաժինն ասոնք ունին։ Ասոնց մասին ընդարձակօրէն զրած է Յ. Մուրատեան¹, որ Սեւ-ծովու այս ափերը սփոռուած Համշէնցւոց թիւը կը գնէ իբր 2500 անէ աւելի, իբր 15,000 անձ։ Ասկէ յամենայն դէպս շատ աւելի է Թուրքիոյ մէջ ապրող քրիստոնեայ Համշէնցւոց թիւը։ Միայն Տրապիզոնի շրջակայքն իբր 20 գիւղ կը հաշուին։ Խոկ մահմետական եղածներուն թիւն ալ ի հարկէ մեծ է։ Բուն Համշէնի համար Քոյս իւր ժամանակ կըսէր իբր 8000 հոգի (Քոյս, էջ 25)։ Սեւդետի եւ յարակից նօմուրայի շրջանին մահմետականացած Հայերն արդէն այն ժամանակ գոնէ այնշափ ըլլալու էին։ Ուրիշ աղբիւր մը մինչեւ անգամ Համշէնի համար իբր 10,000 տուն կ'ըսէ, Սեւդետի իբր 6000 տուն, ոչ թէ անձ։ Թուրքիոյ մէջ սակայն վիճակագրականք ընդհանրապէս զնահատական միայն արժէք ունին, կառավարութեան այն իբր թէ պաշտօնականք ալ յաճախ կամացական ու դիտամեսաւոր են։ Տայոց աշխարհի մեր ուսումնասիրութեանց առթիւ յաճախ գտանք այս մասին փաստեր։ Յամենայն դէպս թէ քրիստոնեայ եւ թէ մահմետականացած Համշէնցիք եւ

¹ «Համշէնցի Հայեր ազգագրական նիւթեր»; Տիգրան Համշէնցի անդէպս, Գիրք Տիգրան Համշէնցի անդէպս, Գիրք Եւ-Զ., 1898—1900:

ՍԵԼ-ԳԵՐԵՑԻՔ բաւական մեծ թիւ մը կը կը կազմեն:

Գ.

Բարերդու ու Սպեր:

Պահապական լեռնաշղթային ջրաբաշխ գագաթներէն սկսեալ գէպ ի հարաւ իջնող ձորերուն ստորոտէն կանցնի ծորոտիս, որ Կարնոյ մօտերէն բղիսելով շրջան մը կը մինչեւ Բարերդ, գառնալու համար գէպ ի Սպեր, Բերդագրակ ու Արդուին եւ այնուհետեւ գէպ ի Սել-Ծով: Ընդհանուր առմամբ Սել-Գերեցի թիկունքը կը վերաբերէր Բարձր-Հայոց (Բարերդ-Սպեր), Համշէնի թիկունքը՝ Տայոց (Արսեաց-Վիոր) գաւառներուն:

Բարերդի եւ Սպերի, Բաղրատունեաց հայ թագակապ ասպետաց այս հին նիստերուն¹ պատմութիւնը հին ու երկար է: Այս տեղեաց հայ-մահմետականաց իրերն ալ բաւական տարբեր էին անով որ այս տեղերը կանուխէն ոտնակոխ եղան Սելջուկեանց: Բայց նաեւ Բարերդ ու Սպեր աւելի երկար վայելեցին քրիստոնեայ վարչութիւն մը քան Հայաստանի շատ ուրիշ մասերը: Պրոկոպիոս Յուստինիանու շինութեանց (յաճախ աւելի վերանորոգութեանց) մէջ կը յիշէ նաեւ Բարերդ, տակաւին հին ձեւով Բայքերդ, Յաթէրծածանց պեղով (de Aedificiis, III, 4). մինչեւ Գէորգ կեդրենութէեւը կը պահէ, արդէն արդի արեւմտահայ արտասանութեամբ կը գրէ Պալութէ², երբ կը պատմէ Վարդ Բայ (Bardas Boillas) գրդած այն ապատամբութիւնը՝ որուն ձեռնարկեցին երկու աւագներ, Ազրիանու Խաղողցի (ԽԱ.Օ.ՃԱ.ԾՈ.Ը) եւ Տաճատ Հայ (Տառանտէ Շ. Արմենուց), որոնք տիրեցին բերդին. Բայց այն ժամանակի նշանաւոր հայ զօրավար Յովհաննէս, ըին զանդացիներէն Աղուրկուաս, յոթչործուած (Շ. Կօսրաննաւուց) շուտով ընկծեց ապատամբութիւնը

¹ Հ. մ. Բայզ. Ե. Խոշ. ու Խոր. Բ. Ը Եւն:

² Georg Cedrenus, ed. Bekker, Bonnæ, 1839, Vol. II, p. 302.

(924ին): Տուղթիկ արշաւանքէն պատահար ազատեցաւ Բարերդ: Սելջուկեան այս առաջին զրոհները հասած էին “մինչեւ ի լեառն որ կոչի Պարիսար”, “մինչեւ յանտառն զանեթցին, եւ որ ի Տայսն մտին, առեալ զերկիրն եւ հասեալք մինչեւ ի գետն մեծ որ կոչի ծորոսի եւ զինի գետային գարձեալ իջին յաշխարհն Խաղողեաց, եւ առեալ զառ եւ զգերի գաւառին՝ գարձան, եւ եկեալ մինչեւ ի բերդագաղքն որ կոչի Բարերդ: Բայց “Համդիպի եւ անդ գունդ մի ի զրացն Հոռոմոց որ կոչին փրանկք, որք յանգէտս ի գիմի հարեալք ճակատեցան”:< Փրանկ վարձկանազօրը յաղթեց եւ “զառ եւ զգերի զամենայն թափեցին, եւն (Արխաս. Լաստիվերտացի, գլ. Ժ.Զ): Ասի հղած է 1054ին: Բայց Սելջուկեան հեղեղը ի վերջո ողողեց հոս ալ: Եւ Բարերդ միջոց մ'ղած է մինչեւ անգամ նիստ Սելջուկ ամիրայից: Բերդը վերանորոգած է Արուշ Հարիս Տուղթիլ՝ Ղոնից տնէն, Ղուլու հազարակամբ, ձեռօք, 1213ին, ինչպէս արաբական արձանագրութիւնք կը ցուցընեն¹: Իրերը լսւ կը բացատրէ՝ ի միջի անթիւ այլոց՝ պատմականօք լի յիշատակարան մը ձեռագիր ծառնորդի մը, որ 1204ին գրուած է, եւ որուն սաացին էր Աստուածատուր “ոայիս (պետ ազգայնոց) Բայբերդց”²: Սպերի մասին ալ, որուն պատմականը չէնք ուղեր ընել, կը բաւէ յիշել նոյն խկ Վրական Տարեգրոց երկարօրէն պատմածը Վախութանգայ Գ. օրերուն համար (1301—1307) թէ վաչկատուն թուրքերու մեծ բազմութիւն մը՝ առաջնորդութեամբ “ԱզաՄուէ”, անձին, իր 60.000 հոգի, ամառները կողողէին Պարիսար լեռները, կ'ասպատակէին ի Տայս եւ աւելի չեռուները, իսկ

¹ Հ.մ. C. F. Lehmann-Haupt, Materialien zur älteren Geschichte Armeniens etc., Berlin 1907, p. 125 ff. Max v. Berchem, Arabische Inschriften aus Armenien etc., յատկապէմ, p. 152 ff. Baijurt.

² Հ.մ. Հ. Աբեմար Ա. Ալեքսանդր. Հայաստան. Հայապատում. Վ. Անեսիսի 1901. էջ 448—451.

իրենց ձմերոցն էր “Պոնտոսի մօտերը”, յատկապէս “Սպեր եւ Բաբերդ¹”, եւն: Սպեր ու Բաբերդ ժե. գարու մէջ Պալսից եւ Օսմանցւոց յաճախակի պատերազմաց ասպարէզ եղած են եւ հրոյ, սրոյ ու գերութեան մատնուած: Օսմանցիք զԲաբերդ առին 1473ին:

Սպեր ու Բաբերդ ուրեմն երկար ժամանակ ունէին մահմետական բռնութիւն կրելու, եւ կրած են ամէն տեսակ՝ ինչպէս ամէն ուրիշ կողման Հայերը: Անմիւ փաստերու մէջ յիշենք հատ մը, զոր տեղոյն դաղթականք հետերնին տարած են Զաւախի Շանձղա գիւղը: Մաշտոցի մը յիշատականը՝ զրուած է 1694ի, ուր կը նկարակուի թէ՝ “իբրեւ զնաւ մրրկեալ եւ ալեկոծեալ կայաք ի ձեռս անօրինացն եւ գաղնաբարոյ բռնաւորացն”, որոնք “անխտիր թալանէին եւ կողոպտէին²”, եւն: Հակառակ այս ամէնուն նցն միջոցին՝ թէ զարուն վերջերը զրող Յակոբ Կարնեցի, որ իւր ժամանակի Կարնոյ օսմ: Ընդարձակ փաշյութեան երկիրներուն մասին համառօտք բայց հետաքրիրական տեղագրութիւն մը կը դրէ, Բաբերդի գաւառը կորակէ “քաղցր եւ համեղ երկիր եւ Հայոց բնակարան”, բնակիչները՝ “մարդասէրք եւ հիւլինկաւք քրիստոնեայք”, իսկ Սպերի գաւառի մասին կը դրէ թէ “բնակիչք երկիրն բովանդակ Հայք”: Բայց նաեւ թէ “եկեղեցիք բազում, որ այժմ աւերեալ եւ ամայի կան ի ձեռս Ժամկաց”,³ Արդէն այս էր Թուրքաց ոճը, ուր ոոք կը կոխէին, գրաւել նախ վանքերու, եկեղեցեաց, բայց նաեւ առանձնական ընդարձակ հողերը, տարով Եկնիշէրիներու եւ այլց, որոնք մէկ մէկ թէկ ու բռնապետ Վըլային գիւղերուն վրայ: Բռնի մահմե-

տականացման գլխաւոր աղքակներէն մին էր այս:

Այսօր իրերը մասամբ փոխուած են անով որ Բաբերդ ու Սպեր մասնակցած են Կարնոյ նահանգին այն մեծ գաղթականութեան, որ տեղի ունեցաւ 1828ի ռուս-թրքական պատերազմէն ետքը, (Ռուսք առին Բաբերդն ալ, բերդը կործանեցին,), դիմելով դէպի Ալիալցիս եւն: Գաղթին առաջնորդն էր Կարնոյ Կարապետ Եպիսկոպոսը, որ հայրենեզք էր Հունուտցի: Սպերի այս մեծ ձորը՝ Հունուտցետեւ մեծամասնութեամբ մահմետական եղած է. բայց գնէ մնացած է հայ հասարակութիւն մ'ալ բաւական թուով, թէ եւ փոքր՝ համատութեամբ մահմետականացածներուն: Բաբերդի գաւառը հողագործութեան յարմար ըլլալով՝ թուով կառավարութիւնը հոն գետեղած է դիտմամբ մաս մը Կովկասէ եկած գաղթականաց, որոնց շատը 1878ի պատերազմէն ետքը Ռուսաց ձեռքը մնացած կարսի շրջանէն են: Բաբերդի մահմետականաց մէկ մասն ուրեմն նոր եկուոր եւ օտար է, միւս մասը՝ Հայ-մահմետական: Բաբերդ բազմաթիւ հայ գիւղերով հայաշատ գաւառ մը մնացած է. եւ ասոր համար Երիտասարդ թուովերու առանձինն կատաղութեան զոհ եղաւ 1915ի տարագրութեան ատեն, որոնք հոս ուրոյն կոտորած ալ կազմակերպութեան⁴:

Ընդհակառակն Սպեր՝ թէ եւ մրգաւէտ ու արօտաշատ, բաւականաւափ մշակելի հող չունի. ուստի հոս եկուոր օտար մահմետան շատ քիչ է: Հայ գիւղերը, թէ եւ կան շատ քիչ է: Հայ գիւղերը, թէ եւ թուով բաւական բազմաթիւ, միշտ գաղթականութեան շնորհիւ նուազ մարդագաշատ են: Հայերէն ձեռագրաց քիչ հուաքածոյ կայ, ուր չփանուին ձեռագիրներ՝ քաղցր Բաբերդի, նոյնպէս Սպերի բազմաթիւ ինչպէս Բաբերդի, նոյնպէս Սպերի բազմաթիւ եկեղեցիներն ու վանքերը գրուած: Ասոնց

¹ Համար. Bross et, Histoire de la Géorgie etc., Pétersbourg 1858, Vol. I, 1, p. 626—630.

² Լուսյեռն, Զաւակը, 314—315:

³ Յայի կորհետի ու Տեղագիր Արքին Հայոց, Հրան.

⁴ Յայի կորհետի ու Տեղագիր Արքին Հայոց, Հրան.

Վ. Կառանեանց էջմ. 1903, յակ. էջ 15—17: Գաղթականաց Երզում ու Տոպոգրաֆիա Հայաստանի համար, Տեքտ. Erzeroum ou Topographie de la Haute-Arménie, Texte arménien de Hakob Karmetzi etc. traduit et annoté par Frédéric Macler, Paris 1919.

The Treatment of Armenians. Documents presented etc. by Viscount Bryce, London 1916, p. 4, 18, 242ff.

մեծ մասն այժմ աւելրակ կամ ամայի է, եւ ուր կանգուն մնացած՝ յաճախ յարակից գիւղն արդէն մահմետականացած է: Կը բաւէ օրինակ մը: Զեռազիր Յայսմաւուրք մը, որ Սպերի Այգեձոր գիւղը կը գտնուի, զրուած է 1687ին “ի Սպեր գաւառ, յանապատու որ կոչք Քաջնորդ Վան+”:
Այս վանքն ի հարկէ նոյն է Սպերի նշանաւոր վանքին՝ Ս. Յովհաննու հետ. Վանքը բնականապէս մնացած է, բայց Քարձոր արդէն մահմետական եղած է¹: Վանքին մերձաւոր արծաթի հանքերը, զորոնք կիպերտ ալ քարտիսին վրայ կը նշանակէ, ի հարկէ շատոնց լքուած էին Քոլսի անցած տաճէն; որուն ըսած էին թէ անոնց շահագործողները յառաջ եղած էին մերձակայ Քարձորի եւ Ցշաճորի (Քոլս՝ Dischadzor, կ. Dischandzor) գիւղերու Հայերը: Քոլս ալ՝ ուրիշ գիտնոց պէս՝ այն կարծիքէն է թէ հոս փնտուելու ենք այն ոսկե հանքը՝ “Սիսպիրիդիս”, գաւառի (Էն Սուստրէւծ) Կամբալա տեղը մօտերը (շառա. ռ. Կամբալա), ուր Աղեքսանդր Մեծ խաւրեց Մեծ նոն զօրավարը՝ ոսկին առնելու, ինչպէս կը զրէ Ստրաբոն (Ը. 529—530): Սակայն հաւանիորէն բոլորովին ուրիշ կողմ փնտուելու ենք այն տեղը: Այս ամէնն ինչպէս Քոլսի այն կարծիքը թէ արդի Սպերի տեղն ըլլալու է Կամբալա, հոս քննութեան չենք առնուր²: Որչափ ալ բաւական ծանօթ է Սպերի պատմութիւնը հայ եւ բիւզանդեան աղքեւներէ (Բիւզանդեանց ժամանակ ալ Սպերի Բաղրատունիք քանիցս դեր խաղացած են), կան բնականապէս՝ ինչպէս մեր հայրենեաց քիչ շատ ամէն կողմ՝ բաւական մութ կէտեր, օրինակի համար թէ ուր էր Բաղրատունեաց “Արամանեակ”, բերդն ի Սպեր (Թովմ. Արծրունի, Պտմ.:

Դ, ԺՊ): Խոնդիր մըն է նոյնպէս թէ ի՞նչ է այն “Նոր-քաղաք (Nor-kalak) զոր վրական Տարեգիրք՝ վերը յիշուած պատմութեան մէջ՝ ուրոյն կը յիշեն, երբ օրինակ համար կըսեն թէ “Թուլքերէն միայն ումանք փախան Սպերի քաղաքն ու բերդը, ուրիշ ներն ի Նոր-քաղաք”, եւ այս վերջենը Բեկո Սպերէ վերագարձին աւելրեց¹: Ի հարկ “քաղաք”, շատ խիստ մոօք առնելու չէ այս պիսի աղքեւներու եւ այս ձորակիտ տեղերուս համար:

Երբ Քոլս Սպերէ կանցնէր, թուլքերը նոր ջնջած էին անոր կիսանկախ իշխանութիւնը, եւ ուղղակի թուլք վարչութեան ենթարկած, բայց տակաւին ըմբռու էր ժողովուրդը: Միւս կողմանէ իւր անցած գծին վրայ գէպ ի Կարմիրք՝ Օապէնց հովար (Քոլս Sagus, կ. Zagos) նոր մահմետական եղած էր (Քոլս, էջ 55): Հակառակ այս ամէնուն այսօր ալ Սպեր գաւառը հայ նկարագիրը պահած է նաև անքվ որ գիւղերու, լերանց եւն բոլու անուանք հայկական մնացած են: Շարք մ նշանակած է Կիպերտ ալ, ուր՝ թէեւ ումանք ծանօթ թրքական աղաւաղմանց ձեւով են ինքնին կը հասկցուին հայ անունները: Երբ օրինակի համար Պարիսարի լեռնաշղթայի մէկ մասին՝ ծէմիլի թիկունքը՝ իրը անու կը կարդանք Կարա Gtar-Dagh, հովարէն “Գապան”, (սեւ) գործ չունի. այլ ինչպէս „gtur“ իսկ կը ցուցնէ, հայ Վրաստանը անունն է: Նոյնպիսի է ի միջայլոց ծորոխի վրայ Արսիս գաւառի Կարա Garmütsh զրուածը, որ “Քարտահարնանց” է նոյն իսկ տեղուն այժմ մահմետականացածներուն բերանը: Ասոնց նման շատ են աղաւաղմունք ամէն կողմ, որուն պատճառն ոչ թէ հայ-մահմետականք են, որոն ու զիզ պահած են անունները, այլ թուլքաշտօնէութիւնը, որոնցմէ կը քաղաք ուղեւորք իրենց տեղեկութիւնները:

¹ Հ. մ. Ա. Առաքելուն, ի թերթին Արեւելք, թ. 5579:

² Քոն բաւական ընդարձակ նկարագրած է Սպերի արդի աւելրակաց մէջ մեծագործ բերդը, ինչպէս նաև իւր ուղղուն վրայ եղած մասերը. Հ. մ. էջ 33—57 ապեր այցելած են ուրիշներ ալ:

¹ Brosset, անդ, էջ 629—630:

Դ.

Կիսկիմ եւ Թոլթում:

Սպերի գաւառէն անդին՝ Շորոխի ընթացքին վրայ, երկու ափանց հովիսները պարունակելով, կը գտնուի Հայաստանի Տայոց նահանգին հիւսիսային գաւառը „Արսեացփոր առ Պարիսար լիրամբն, ընդոր իջանէ Վոհ (= Շորոխ) գալով ի Սպերայ (Խոր. Աշխ.): Այսօր ալ թէեւ պաշտօնական կենդրոնը կը համարուի Կիսկիմ (Կ. Kiskin), թուրք վարչութիւնն իրականին փոխազդուած է մերձաւոր Արտօն (Կ. Ersis), այնու որ աւելի խալամացած է: Քոնի այցելած ատեն, որ երկար նկարագրած է հոս ալ իւր ուղին¹, կիսանկախ գաւառիս կենդրոնն էր՝ Շորոխի ձախ ափին վրայ Բէրէտքակ, որ Յակոբայ Կարնեցոյ քով տակաւին կը զրուի „մինչեւ ի Էւրէն Առէտակ. (էջ 17): Կիսկերտի քով անունն եղած է Pertekrek, Քոնի՝ Pertakrek: Եթէ մեր պատմութեան մէջ Սպեր Բագրատունեաց գաւառ կը համարուի, Տայք ալ յաճախ կապուած են Մամիկոնեանց տան հետ: Նոյն իսկ վերը յիշուած Հմայեակ Մամիկոնենի դէպքը՝ Ճիշտ այս տեղ Շորոխի վրայ պատահած, արդէն վկայ է: Կը բաւէ գարճեալ յիշել մեր պատմութեան ուրիշ միջագեպ մը: Երբ Հայր մարդարեատի սաղլելով Ոշտունեաց եւ Արծրունեաց տոհմելն անձեռ կը լլային, Արտաւազդ եւ Վասակ Մամիկոնեանք այն տոհմելուն ստնդեայ մանուկները՝ „մէն մի յանթի հարեալք՝ ի դուրս գնացին“ եւ «ողան յաշնարհն իւրեանց յամուրս Տայոց. եւ անդ նստան» եւն (Բուգ. Գ, Ժ. Ժ. Բ.): Ուրիշ բերդ մալ քիչ մ'ետքը կը միշենք: Յետոյ Մամիկոնեանք անհետ կը լլան աշխարհէս, եւ հոս ալ կը տիրեն Բագրատունիք: Այսօր հին Հայկական այս գաւառը գոնէ խառն բնակչութիւն ունի: Նախ չունուաթի եւ Համշենի անմիջական դրացին՝

Քաջքարի հարաւային ստորոտը տարածուող ընդարձակ ձորաշխարհը՝ Խորագուս-ը անխառն հայ կթղ. գիւղախումբ մընէ, «եօթն»՝ իրականին շատ աւելի բազմաթիւ գիւղերով: Այստեղ եւ ոչ անձ մը կայ մահմետական: (Կիսկերտի քով բաւական անորոշ գծուած է „Dörfer von Chodutshur“ ընդհանուր խորագով): Նոյն քարտէմն ասկէ սկսեալ ամբողջ վերին լեռնամասը դարձեալ ընդարձակ սպիտակ բիծ մը միայն կը ներկայացնէ, Խորագոյ մաս կրնանքը ըսել՝ անկէ Երանաւող լեռնով բաժնուած Կ. «Խոտու ջուր-Ցաղ, անյատուկ անուամբ, յարակից Մոհրէն-պ՝ որ նոյնպէս հայ-կաթ. է երեք գիւղերով. եւ գրեթէ անխառն է, դոյզն մահմետականացած թաղ մ'ունենալով. (Կիսկերտ՝ „Machurgur“ անձիշդ, քիչ մ'աւելի մերձաւոր Քոն՝ „Mogurgut“): Ասոնց գիւմաց՝ Շորոխի աջ ափին վրայ՝ նոյնպէս անխառն հայ-կաթղ. է Կարմէրը (Կիսկերտ եւ Քոն միշտ կը գրեն „Կարմենիկ“), այն գիւղն՝ որուն համար Քոն լած էր թէ „Firengi“ (փրանկ) գիւղ մըն է, բայց բնականապէս Հայեր էին հոն միայն: Իրաւամբ կը դիտէ Քոն թէ «Ասիոյ մէջ ազգերն յաճախ իրենց կրօնքին համեմատ կը զանազանուին քան իրենց ազգութեան»: Ով որ Յունաց, Հայոց եւ գութեան, Ով որ Յունաց, Հայոց եւ վրաց մէջ իրեն կրօնին հաւատարիմ մնաւած է, այսպէս ալ կը կոչուի միշտ. բայց ցած որ մահմետական եղած է, Թուրքիոյ մէջ Օսմանլի հոչակեալ անունը կը կրէ, եւն: Կարմիրքի «Firengi» հոս կաթողիկեայ (Katholik) մաօք հասկնալու է, (Քոն, էջ 57—58): Հայ է նոյնպէս Ար-քրանչէն: Էղ կից երկու ափանց վրայ՝ այս ամբողջ Շորոխի երկու ափանց վրայ՝ այս ամբողջ գութ Հայ գիծը բաւական մեծ բնակչութիւն ունի: Մհացեալ ձորերէն՝ մաս մը թառն բնակչութիւն ունի Հայ-քրիստոնեայ խառն համահմետական (զլսաւորաբար Նիւել, Որջնհաղ, Կիսկիմ, Փրթիկներ եւն, խաղ, Արջնհաղ, Կիսկիմ, Արթիկներ եւն, այժմ նաև Արսիս): Միւսները գժրախառապար լիովին մահմետականացած են:

Կիսկիմ (հին թերդագրակ) գաւառի այս մահմետականացութիւն ալ տեղի ունեցած է ԺՈ գարուն վերջերը: Խնձիճեանի գրած ատեն թերդագրակի եկեղեցիները տակաւին կանգուն էին. եւ ձորի մը բնակիչք նորոգ տաճկացան, (Էջ 133): Սոյնպէս պատմած էին Քոխի նոյն իսկ մահմետականացածները: Գաւառիս այս մահմետականք, կըսէ, ԺՈ գալուն վերջերը տակաւին քրիստոնեայ էին. եւ գաւառին կիսանկախ իշխանը՝ ինկած էր հաւատոց համար և դած կուուին մէջ. որդին՝ մանուկ տիօք կ. Պողոս տարուած՝ մահմետական կրթուած էր եւ դարձած իւր հայրենի իշխանութեան: Ասոր քով հիւր եղած էր Քոխ: «Ժողովրդեան մեծագոյն մասին գարձին (ի մահմետականութիւն) սկզբնաւորութիւնն եղած էր կոտորածով մը, ինչպէս ամէն տեղ՝ ուր Մահմետի վարդապետութիւնը պիտի մուծուէր» (Քոխ, Էջ 75):

Քոխի անցած ատեն Շորոխի գծին այն մասը, որ Թորթումի-ջրոյ Շորոխ թափուելն ետքը գէպի ի Արդուին կ'երթայ, տակաւին կը վերաբերէր ուրոյն ընդարձակ գաւառի մը, որուն կինդրոնն էր նոյն Արդուին (Քոխ, Էջ 81—82): Խնձիճեան երկու գաւառ կը բաժնէ, Արդուին եւ Պարիսալ (Խնձ., Էջ 124, 130—132): Յամենայն գէպս գոնէ Շորոխի բուն հովեալ մինչեւ Արդուինի մօտերը՝ Տայոց կը վերաբերէր: Եւ այս տեղ՝ Շորոխի աջ ափին վրայ է արդի մահմետականացած զիւղը Խրիստն (Կիպերտ՝ Irchan): Կիպերտ այստեղ նշանակած է իրաւամբ Մամիկոնեանց Խրիստոնէ բերդը, որուն մասին մեր հին պատմութիւնն ողբերդական դրուագ մը պահած է (Փաւատոս Բուղ. Դ, Ժը): Պատմուզրին խօսքը կը ցուցընէ թէ Մամիկոնեանք Շորոխի այս կողմն ալ մեծ կալուածներ ունեին: Որովհետեւ Վասակ Մամիկոնեան իւր գնդով կը գտնէր իւր եղբայրը զՎարդան Մամիկոնեան հոն «Ճեղուած Գաւառավին է Տայ», միւր ամուր բերդին՝ որում անուն Երաւ-

խանի կոչէ, : Հայ անունները կը հասնի յամենայն գէպս գոնէ մինչեւ Արդուին: Այս կողմերը կը սահմանակցէին նաեւ Տայոց նահանգն ու Գուգարաց նահանգի Կղարջէ գաւառը: Արդուինի մօտերէն սկսեալ, ինչ պէս սահմանագլուխներու բնակչութիւնը սովորաբար կը լսայ, արդէն հին ժամանակառուն բնակչութիւն մը գտնուած ըլլալու է: Արդուին այսօր հայ քաղաք մըն է բաց գէպի ի ծով շըջակայ մահմետականաց մեծ մասն այլ եւս հայ-մահմետական չէ: Տայոց աշխարհի միւս բոլոր գաւառները (— բաց ի Կողէ, որ Կուրի ականց վրայ է, —) կը գտնուին այն երկու գետով աւազաններուն մէջ, որոնք այսօր ընդհանուր առմամբ կը կոչուին թորթումի-ջուր եւ Օլթիի-ջուր: Ասոնք լեռնագծով մ'իրարմի բաժնուած՝ ուրոյն եւ ուրոյն կընթանանար բաց ի վերջոյ կը միանան եւ իրը մէկ գետ ծորոխ կը թափուին, գրեթէ այնչափ շատաջուր՝ որչափ Սպերէ եկող Շորոխն է Թորթումի գաւառին կը վերաբերի հարաւային երեսն այն լեռնագծին, որուն հիւսային երեսը կիսկիմի գաւառին է, եւ ուր կը գտնուին Շորոխի աջ ափի բոլոր հովիսները, զրոնք միշեցինք: Այս լեռնագիծը կը կոչուի Հարկէ-որ (— Կիպերտ չունի անունս —) այն զլսաւոր լեռնանցքէն առեալ, ուսկից կ'անցնէր հին ուղին ալ իջնալով Ընկուղեկի (Կ. „Jüngüzeck“) ձորէն գէպի ի ձորաբերանը կեցած սեղարերձ համանուն բերդը, որ Թորթումի զլսաւոր հովիսն մէջ է: Անցողակի նշանակնք որ այս կողմերը ձորաբերանների արուու, («Չորդուու») կոչել սովորութիւն է: Ուազմագիտական տեսակիտով վերջերս շնուրած էր խճուղի մը, որ Կարնէն կ'անցնէր Կարնոց կիրճը, եւ Զարել լեռնանցքը եւ Ելով՝ կիջնար Թորթումի զլսաւոր հովիտը՝ գէպի ի Արսիս հասնելու զիտաւորութեամբ՝ Այս զլսաւոր հովիտը կը սկսի այն լեռնաշղթայէն, որ Կարնոց դաշտը հիւսիսէն կը պատէ, հնութեան Կապոյտ լերինք՝

այժմ՝ թուրքերէն Դումի կոչուած, Հայերէն՝ Նվիրատայ աղքերականց մասին աւանդութենէ մ'առեալ՝ Խաչափայտի լեռներ։ Ասոր գագաթներէն, որ ջրաբաշխ են Նվիրատայ եւ Շորոխի, Թորթում կերեւայ իբր բարձր լեռներէ պատուած աշխարհ մը, որուն բոլոր ձորերը՝ բարձրադիր եւ երբեմն բաւական ընդարձակ լեռնադաշտերէ իջնալով՝ ի վերջո կ'իջնան այն զլսաւոր հովիտը, որ ընդհանուր առմամբ հարաւ-արեւմուտքէն զէսի ի հիւսիս-արեւելք կ'ընթանայ։ Հովտիս գետը՝ Թորթումի-ջուր, որ կը հաւաքէ բոլոր ձորերուն ջրելլը, ի վերջո կը կազմէ Թորթումի գեղեցիկ լիճը, որ կազմուած երկրաշարժով մը, Խարս լերան մէկ մասին փլաւ զմամբ՝ փակելով ձորին ընթացքը։ Ժովակին խորագոյն մասն է Օչին (կ. „Chyk“) զիւղե մօտ։ Ճուրն ասոր վրայէն իւր ճամբան բացած է, եւ կը ձեւացընէ աշխարհիս ամենագեղեցիկ եւ բարձրագոյն ջրվէժներէն մին թեւ հայ զիւղին մօտերը։ Եւ անկէ ետքը կը միանայ Օլմի-ջրոյն հետ։

Հին պատմական աշխարհ մըն է, ինչպէս միւսներն ալ՝ զօր յիշեցինք, լի կանգուն ու աւերակ եկեղեցիներով, հին բերդով եւն։ Ի զուր չէ որ մեր նախնիք քանից կը կրկնեն «ամուրք Տայոց», բացատրութիւնը Բարեբախտութիւն է որ մահմետականացման ատեն ամբողջովին կամ մասսամբ մվկիթի փոխուելով՝ կործանմանէ աղատած են, հին եկեղեցիներ, մինչդեռ Օլմի-ջրոյ տաղանին Բանակսի կամ Բանասկերտի հոյակերտ եկեղեցին քոխի ատեն տակաւին կանգուն, բայց ամայի լքուած (Քոխ, էջ 243-246), այժմ աւերակակոյտ մըն է։ Քոխ այս եկեղեցին կը կոչէ «ամենագեղեցիկն ու ամենավսեմն, զոր այս տեսակին տեսած եմ ամբողջ արեւելքի մէջ, կ. Փոլիսն ի բաց առեալ»։ Ասի կը յիշեցընէ արդէն կանուխէն Յակոբայ Կարնեցւոյ դրածը որ իր յիշէ «մեծամեծ վանորայք» այս ձորին «ի զիւղն Խախու, Ոչկ, եւ հշխան, ով

յար է-հման ոչ գոյ նոցա, բայց թէ լինի միայն Սուրբ Սոփի ի Կոստանդինուպոլիսուն (էջ 17)։ Իշխանի մասին լած էր Զօհս ալ թէ Բանակսի եկեղեցւոյ նման՝ բայց աւելի մեծ է։ Խնքը չէր կրցած այցելել։ Իշխան գիւղը կը գտնուի Թորթումի-ջրոյ Օլմի-ջրոյ հետ միացման կէտին մօտելը։ Եւ պատմութեան մէջ («Իշխանաց-գիւղ») անով աւելի կը յիշուի որ ասկէ էր Ներսէս Գ. կաթուղիկոսը (641-661) «Շենող» կոչուած, նշանաւ որ իւր եկեղեցեաց շինութեամբ, ի մասնաւորի Զուարթնոց, ի եւ կաթողիկոսանալին ետքն ալ միջոց մը հոս վերադարձած ապրեցաւ։ Ոշկի (կ. Oshk) գեղակերտ շինութիւնք ոչ թէ բուն գիւղին մէջ են, այլ անոր ձորին վերնակողիք, յՈշկ-Վան (այսպէս կը կոչեն նաեւ տեղացիք, կ. Լոկ, Vank)։ Գեղաշէն եկեղեցին թէեւ կանգուն արդէն վեստիւած է, նոյնպէս միւս գեղեցիկ շինութիւնք, ի մասնաւորի շիրիմ-մատուռներու մը, որոնք իբր բնակարան եղած են այսօր։ Ոշկ (ոչ թէ յՈշկ, ²) նոր ձեւ մըն է. այս անուանս հնագոյն ձեւը կը յիշուի պատմութեան մէջ։ Աշունք ³։ Ամենագեղեցիկն է Խախուայ եկեղեցին՝ երբեմն նշանաւոր ու խտածեղի, Վախիկ (կ. Vachyik) հովտին կողմանակի ձորոյն սկիզբը։ — Գեղեցիկ է նաեւ եկեղեցին յԵկրակ (կ. Ekrek)։ Թողով յիշել ուրիշ նուազ կարեւորները։ Եթէ փաստի պէտք ըլլար՝ առանձինն կը բաւեին ցուցընելութէ ինչ չէն քրիստոնեայ աշխարհ մըն էր։ Կերեւայ թէ յԱզրակ 1455ի պրուած ըլլայ այն Աւետարանը, որ իբր գտւառներ կը

¹ Իւր շինութեանց եւ Իշխանի եկեղեցւոյ ալ մասին համեմատէ այժմ Jos. Strzygowski, Die Baukunst der Armenier und Europa, Bd. I-II, Wien 1918, p. 108 ff., 486 ff., 682 ff.

² Յակոբ Կաքնեցոյ հրատարակութեան մէջ սխալ տպուած է «Ոշկ»։ ասկէ Maclear (p. 24) շփոթելով կարծած է թէ նոյն ըլլայ «Ուշան» բերդին հետ։ Բայց Ոշական Արածանւոյ վրայ է ի Տարօն։

³ Արագան պատմ.. տպ. վենետ. 1862, էջ 85.

յի գաւառս Խոտիուսյ եւ Թողլումայ¹: Ասոնք ուրիշ անուններով կը համապատասխանեն հին գաւառներուս Աղբյուցիոյ եւ Ուտան: Առաջնոյն անունը պահած է այսօր ալ համանուն գիւղը՝ Աղբյուցիոյ (Կ. "Azor,"): Անցողակի նկատենք թէ տարօրինակ կ'ըլլար՝ ինչպէս ըրած են բանափրաց ոմանք, ասոր հետ կապել՝ "աշխարհն Աղբյուցի, (կամ Աղբյուն) եւ ամուրն Հաւատին": (Արիս. Հաստիվերտացի. Գլ, Ա, եւ ԺԸ, Ստեփաննոս Ասողիկ Գ, ԽՊ) ուղելով՝ "Աղբյուցի": Եթէ Վասիլ կայսեր բանակը մինչեւ այս խորածորը հասած էր, ինչպէս յանկարծ այնուհետեւ անցանէ ընդ Հարք եւ ընդ Մանաղլերտ, (Հաստիվերտացի) եւ ինչպէս հոս կու գար, երբ ժամբան էր՝ "ընդ մէջ Հաշտենից, ծովիաց եւ Խորձենոյ, եւ հասանէ ի գաւառն Արշամունեաց", անկէ Հաւճիչ (Ասողիկ): Իսկ Ուտան այսօր մոռցուած է. անոր տեղ բռնած է Թողլում, որ անուն էր բերդին եւ անոր ոռքն եղող փոքր գիւղաքաղաքին կամ աւելի՝ աւանին: Ասի այժմ կենդրոն ըլլարով՝ իւր անունը տուած է ամբողջին՝ Թողլում:

Ինձիքեամի գրած ատեն՝ "պատմի զնախին հայկազուն բնակչաց Թողլումայ թէ ձանձրացեալք ի բռնութենէ եւ ի զրկանաց, գարձան առ հասարակ ի կրօնս առձկաց": Իսկ գիւղերն՝ "ըստ մասին բնակեալ ի Հայոց եւ ըստ մասին ի Տաճկաց" (էջ 93—94): Այսօր իրերն աւելի յունեցած են. բայց եւ այնպէս այսօր ալ այս աշխարհը գոնե խառն բնակչութիւն ունի. Եւ հայ գիւղերու շարք մը կայ, մասամբ խառն մէծ մասամբ անխառն բնակչութեամբ, գաւառին ամեն կողմը, գիւղերէն ունակ նաեւ մեծ բնակչութեամբ: Այսպէս Խառնու տակաւին մեծաւ մասամբ հայ է: Բայց մինչ Աղբյուն (Կ. Abernes) հայ է, պահ եւս չէ դիմացի Քյուտ մարդաշատ

ձորը (Կ. Kyscha): Տակաւին 1880ի յօրինուած վիճակացոյց մը Թողլումայ հայ եւ մահմետականացած գիւղերու՝ կը նշանակէր Քյուտ իբր 800 տնով քրիստոնեայ ձոր մը¹: Բայց այսօր Քյուտայի հայերն այլ եւս մահմետականացած են: Առնունք դարձեալ իբր օրինակ արեւմտեան հարաւային լեռնակողմը, ուր հայ գիւղերու շարք մը կայ: Ամէնէն բարձրադիրը Նորշէն հայ-կթղ. մեծ գիւղ մըն է. բայց անդին Խալչուտ, ասդին Մեղուտ եւն մահմետական եղած են: Գոնէ խառն բնակչութեամբ է Վարչունիկան: մահմետական եղած են ասդին եւ անդին պատմական գիւղեր՝ Գևողին իւր բերդով (Կ. Kegik) եւ Վարչունիկ (այժմ Վարչունի եւ Վարչուն, Կ. Vartshin), ուր բանակած էին հազարաւուխտի պարսիկ գնդերն, երբ "երթեալ յՈւտան" (= Թողլում) կը հալածէին զԼահան Մամիկոնան: (Ղազ. Փարպեցի, ՀԹ): Մահմետական եղած է Զենական գիւղը, ուսկից էր Ղեւոնդեանց դասէն "երանելին Արրահամ երեց", (Փարպ. ԾԳ, Կ. "Zinager", այժմ "Զինակիր", եւ նաեւ "Զինաւոր"), թէ եւ այս միեւնոյն հովտին շարունակութեան մէջ քրիստոնեայ մնացած են Գարենց (Կարանց, Կ. Karangots), Խոսկէնի (Կ. "Chosprik", հին Խալչունի): Եւն: Մահմետական է այժմ Սաղէն, բայց գիւմացի Ռատպատը՝ հայ-կթղ.: Այսպէս ամէն կողմ այս հին աշխարհիս մէջ, գիւղերու մեծամասնութիւնը մահմետականացած է:

Դիտենք որ արդի անուանց մաս մը հին է. միւսները բնականապէս յընթացս գարուց փոխուած են, ունակ այսօր պէս պէս կը հնչուին: Հնագոյն հայ ձեռագրաց մին, ՆԼԵ (= 986 Յ. Ք.) թուին գրուած, որ Կարնոյ Սանասարեան վարժարանի հա-

¹ Ա. Էւրիկեան, "Բնաշխարհիկ բառարան", Հայր. թ., Վենետ. 1907, էջ 51. այսպէս նաեւ Ա. ԹՕ, "Վահակ", Պ/թլուի եւ Երզումի գիւղերի թիւները, Երեւան 1912, էջ 201.

¹ Հմատ. Վեւոնդ Վ. Փիրզակման, "Եստաք Հայոց", Կ. Պ, 1888, թ. 204, էջ 179,

ւաքման մէջ էր¹, ունի նաեւ առուծախի եւ ժառանգութեանց բաժանման բազմաթիւ յիշատակագրութիւններ, գէշ գրուած եւ դժուարընթեռնի ու սփալագիր, բայց յամենայն դէպս հին (հմմտ.) “պոխտիմնատայ” եւն բացատրութիւնք,) եւ կերեւայ թէ Թորթումէ են: Այս տեղ կը յիշուին գիւղացիք “Խոհայ”, որ անշուշտ արդի Քյու է. Վայից մին է “Սաղէնոց Աշոտյ Ք(րի)ստափորին”, որ ի հարկէ արդի Սաղէն է: Տեղոյս չէ մանրամասնել մնացեալ դժուարընթեռնի անունները: Կարնոյ Արծնեան վարժարանի Զեռագրաց մէջ կայ Թ. 807 հին Աւետարանը²: որ անուն սորա Հայր Անդրն կոչին, եւ կը վերաբերէր երբեմ Ակեղեցւոյն “Ոտուայ գեղջին որ է երկիրն Թորթումայ”,: Որովհետեւ վնասուած էր (“կրակ անկաւ”, եւն), պէտք էր նուրոգել. եւ զասի ի զլուխ հանած է Կարնոյ Թուանջ գիւղէն Առաքել, որ անձամբ գայած է Ոտոք, հրաւիրանօք եւ Ընկերակցութեամբ “Ղուկաս արքեպիսկոպոսին, որ նայ էր առաջնորդ երկրին, որ զնացինք Ոտոք գեղն, լսեցաւ մեր զնալս, քահանայքն եւ տովլաթ(աւ)որքն վերայ եկին, իստ աղէկ հարկիս արարին, եւն: Այս ամէնուն եւ կազմելուն թուականն է Ռիւ = 1591: Խոկ այսօր Ոտոք (Կ. Օօք) մէծ հովտին մէջ քրիստոնեայ չկայ. ամբողջը մահմետականացած է:

Ծշիւ այս տարին կամ տարի մը յառաջ Թուրքերը վերջնականապէս զբաւեցին ի միջի այլոց՝ Թորթում գաւառը, թէ եւ կանխաւ ալ հոն մոտած էին 1514ին, եւ մանաւանդ 1549ին գրաւած բոլոր բերդերը: Վերջնական գրաւման տալիքիւր կու տան նաեւ մեր Տարեգիրք, երբ օրինակի համար Ռիլթ (= 1590) տարւոյ համար կը նշանակեն թէ “մէծ սուդ եղեւ քա-

ղաքին (Կարնոյ) քանիզի զթուրդու-հու յարելն արկեցին¹:

Զանդուածային մահմետականացում մ'եղած է հոս 1643ին, երբ՝ ինչպէս կը զրէ Յակոբ Կարնեցի, Զաֆար մօլոյ աշխարհագիր ընելով “արար դաւար եւ կապեաց ծանր խարած”: Հայոց այն մասն, որ թէեւ ազգաւ եւ լեզուաւ հայ էր, բայց վրական եկեղեցւոյ կը վերաբերէր, “ի յահէ խարածին դարձան յօշենս Մահմէտին: Յակոբայ Կարնեցւոյ խօսքն ասոնց մասին որոշ ու պայծառ է. էին բնակիչք երկրին կէսն հայ ազգաւ, եւ կէսն կը ծնէ-+ վրացի, բայց հայէ էլուստ- խօսէնն”, (Յակ. Կարն., էջ 17—18): “Հայ ազգաւ”, եւ “կրօնիք վրացի”, հակադրութիւն են կրօնական տեսակէտով, ոչ թէ ազգային, ինչպէս արդէն “հայի լեզուաւ”, կը ցուցընէ²: Ասոնք “վրացի”, էին այնպէս ինչպէս վերն արդէն տեսանք նաեւ այսօր „Fireengi“ կամ “Փրանկ”, Հայեր: Ինչպէս Բիւզանդեանց իշխանութեան ներքեւ ունեցած ենք նաեւ շատ բազմաթիւ “Հոռոմ”, Հայեր, որոնցմէ այսօր ալ կան յունածէս, բայց տակաւին հայախօս Հայ-Հոռոմներ (յԱկն եւն), նոյնպէս պատմութեան բերմամբ ունեցած ենք “կրօնիք վրացի”, Հայեր — Հյաշուելով լիովին վրացած ինչպէս նաեւ յունացած ու կորուած Հայերու բազմութիւն մը: Այս մասին ընենք հոս համառօտ գիտողութիւն մը:

Տայք Հայաստանի մեծագոյն մասին հետ Պարսից բաժնին մէջ մնաց, մինչ Բարձր-Հայք (Բարերդ-Սպեր, Երզնկայ-Ղարին, Հմիշելով առելի հարաւայինքը) հոռմէական բաժնին անցան, երբ Հոռոմէացիք եւ Սասանեանք Արշակունեաց Հայաստանը բաժնեցին (387ին) առ ժամն թողլով

¹ Հմմտ. “Դիւան պատմութեան Հայոց”, Հրտ. Գիւտ քն. Աղանեան, Հար. Ժ. էջ 102:

² Այս գիտողութիւնը կը նենք, որովհետեւ Maclear տարակուսական բմբռնած է եւ թէեւ հարցականով թարգմանած է թէ նաեւ այս “վրացիք”, բլլանք ուութ... en tant que race et religion (?), Կարնեցւոյ խօսքն այս իմաստը չունի եւ չէր կրնար ունենալ:

կրկին թագաւորաց ներքեւ։ Եւ այսպէս ինչպէս յառաջ դարեր, այնուհետեւ ալ գոնէ չորս դար բախտակից էր Հայաստանի եւ մասնակից անոր պատմութեան, ինչպէս ակնարկուեցան արդէն վարդանայ եւ Վահանայ Մամիկոնեանց օրերուն այս կողման դէպքերն։ Յընթացս ժամանակի Բաղրատունիք՝ Բաբերդ-Սպերէն ասդին ընդարձակ կալուածներ ստացած էին նաեւ ի Տայս, ինչպէս այլուր. եւ մինչդեռ կը ջանային եւ ի վերջոյ յաջողեցան վերականգնել Հայաստան՝ գլուցկաշէն Անի մայրաքաղաքով, չկրցան զայն իրեն նախնական (Արշակունեաց) սահմաններուն ընդարձակութեան հասցընել։ Աշոտ Բագրատունի (787—826) տիրելով Արտանուչի եւն՝ հիմ դրաւ Կղարշաց կամ Գուգարաց-Տայոց իշխանութեան։ Հայ իշխանութիւն՝ բաց ի Գուգարաց ու Տայոց հայ գաւառներէն՝ շուտով միացուց նաեւ վրական (մեսխ եւն) գաւառներ, եւ այսպէս ի վերջոյ խառն բնակչութեամբ պետութիւն մ'եղաւ։ Իւր մեծագոյն ծաղկման դարն է Ժ. դարը։ Հայք յաճախ “Տայոց”, անուամբ կը յորջորջեն այս իշխանութիւնը (Հմմտ. օրինակի համար “տանն Տայոց”, Արիստ. Հաստ., ՊԼ. Ա. եւն, բայց նաեւ “զեկուրապաղատին իշխանութիւն”, ՊԼ. Ժ. Ե. եւ նմանք այլուր)։ Վրական աղբերները՝ Կղարշք գտառէն առեալ կը կոչեն սովորաբար “Կառաջնեն”, — որ ընդարձակագոյն նշանակութիւն մը կառնու անով։ Իսկ Բիւզանդացիք յաճախ պարզ “Վերք”, կը կոչեն, անուանակոչութիւն մը՝ որ ի հարկէ անծանօթ չէ մեր մատենագրաց ալ, եւ որ Գուգարաց բգեշնութեան ենթարկեալ աշխարհաց գոնէ մէկ մասին համար կայ արդէն մեր հին պատմական գրականութեան մէջ ալ։ Այս “Վերք” սակայն զանազանելու է բուն Վրաստանէ, որ իւր սեպհական թագաւորներն ու իշխաններն ունէր միշա։ Այս զանազանութեան անուշաղրութիւնէ ծագած է այն լիակատար անմիաբանութիւնը մէկ կողմանէ մեր հին աղբերաց տուած

“Վրաց, իշխանաց անուանց ու պատմութեան եւ միւս կողմանէ վրական աղբերաց տուած տեղեկութեանց միջեւ։ Իրականին երկուքն ալ տարբեր տեղերու եւ տարբեր իշխանաց պատմութիւններ կ'աւանդեն։ Բիւզանդեանք “Կիւրապաղատ”, յորջորջանքը կու տային Տայոց-Կղարշաց այս իշխանաց։ Արդ կրօնական վէճերը՝ մանաւանդ Քաղկեդոնի ժողովոյն խնդիրը՝ ինչպէս անհատնում գժառութեանց առիթ եղան Յունաց եւ Հայոց միջեւ, եղան նաեւ պատճառ վիճմանց եւ պառակտման Հայ եւ վրական եկեղեցեաց։ Տայոց-Կղարշաց Բաղրատունիք, որոնք շուտով խնամութեան կապեր հաստատած էին ափսազեան, վրական եւն տանց հետ, երբեք ընունալով տակաւին իրենց կապն Անոյ Բագրատունեաց հետ, ի կրօնականին կողմանակից էին ինչպէս յունական նոյնակես ի մասնաւորի վրական եկեղեցոյ։ Այս ժամանակներէն արդէն (Ժ. Ժ. դարուն) վրական եկեղեցին գերիշող դիրք սկսած է ունենալ Տայոց մէջ ալ, եւ արդէն այս ժամանակ գտնուելու էր (բաց ի իշխող՝ եկեղեցական եւ աշխարհական դասակարգէն) նաեւ ժողովութեան մէջ մաս մը վրածէս Հայերու։ Վրական եկեղեցոյ վերաբերող այս Հայք արդիւնք ունին թէ վրական եւ թէ Հայ գրականութեան համար, Հայերէնէ թարգմանած են բազմաթիւ գործեր, որոնք հետզետէ աւելի երեւան կու գան։ Նաեւ վրական գրաւոր ու արձանագիր յիշատակարանաց մէջ յիշուած նշանաւոր անձանց մեծագոյն մասը՝ Բագրատունեաց եւ առ հասարակ հայ աւագանւոյ սովորական անուններէն զատ (Բագրարատ, Սմբատ, Ատրներսեհ եւն եւն) յաճախ զուտ Հայկական անուններ կը կրեն (Զոջիկ պատրիկ եւն)։ Այս իրերը հոսքն կրնար աւելի մանրամասնել։ Արդ Բիւզանդացիք սիալ քաղաքականութիւն մը սկսան Ժ. Դարուն, եւ կործանեցին Հայաստանի Բագրատունեաց թագաւորութիւնը եւ քայլայեցին նաեւ Տայոց իշխանու-

Թիւնը¹: Տայոց Դաւիթ Մեծ Կիւրապաղատը († 1000ին), թունաւորուած յունասէր կուսակցութեան կողմանէ, իբր թէ կտակաւ Վասիլ կայսեր թողուցած ըլլայ իւր դաւառները. կտակ մը՝ որուն շատ կը նմանի Անւոյ մասին ալ պատրուակուած չարաշուք կտակը: Արգիւնքը միայն այն եղաւ որ քիչ մ'ետքը սկսած Սեղուկեան հեղեղն այլ եւս անարգել ողողեց ու կործանեց ոչ միայն Հայաստանն ու Տայք. այլ գրեթէ անմիջապէս նաեւ Բիւզանդեան կայսրութեան ամենամեծ մասը՝ ամբողջ Փոքր-Ասիան նուածեց: Բայց այլ եւս Վրական Բագրատունիք² յաջողեցան միացընելով Ափիսազաց ու Վրաց գահերը՝ վերակազմել Վրաստանը, ձեռք բերել կրկին Տայոց գոնէ մէկ մասը, մայրաքաղաք ընել Տփղիս, եւ ի վերջ գրաւել նաեւ Անւոյ իշխանութեան գոնէ մաս մը: Ցորչափ համերաշխ էին բազմազան ցեղերը եւ նաեւ Հայք, որոնց յոյսը՝ Անւոյ անկմանէն ետքը, միայն այս Բագրատունիք էին, ծաղկեցաւ պետութիւնը, մանաւանդ ժի՞ դարուն: Բայց տիրող աւատական զրութիւնը, ներքին երկպառակութիւնք, կրօնական վէճեր եւ հալածանք իսկ մանաւանդ Հայոց հանդէպ, ժի՞ դարուն պառակտեցին այս բաւական մէծցած պետութիւնը: Սարգիս (1269ին) հիմ դրաւ Սամցիկի իշխանութեան, որուն կինդրոնն եղաւ Ախալքլիս. եւ այս իշխանք՝ “Աթաբեկ”, յորջորջուած, տիրեցին նաեւ Տայոց գոնէ մէկ մասին: Տայք ուրեմն բաւական երկար ժամանակ վրահայ իշխանու-

թեան ևնթարկուած էն. եւ բնական է թէ հայ իշխանական տանց յընթաց դարուց փոխանակեցին յաճախ վրականք, վրածէս եկեղեցին աւելի տարածուեցաւ եւն: Բայց բուն վրական (մեսին եւն) ժողովուրդ հազիւ թէ նաեւ դյոյն չափով մուտք գտած ըլլայ ի Տայս: Ամբողջ աշխարհին մէջ չետնուիր գիւղի մ'անուն՝ որ իրաք վրական ըլլայ, ամենքը հայկական են մինչեւ այսօր: Իրերն այս զրութեան մէջ էին երբ թուրքերը Պարսից գէմ, որոնց գերիշխանութեան ներքեւ էին ինչպէս Տփղիս, նոյնպէս Ախալքլիս, պատերազմելով տիրեցին թորթումի 1549ի. եւ Զըմուլի Ճակատամարտէն ետքը (1578) Աթաբեկութեան ամբողջ հողերուն, զորոնք պահեցին 1590ի դաշտամի մինչեւ 1828: Անմիջապէս կը սկսէր հալածանքը. եւ նախ մանր իշխաններէն մաս մը՝ անձնական շահերու համար՝ կը մահմետականանար, եւ աթաբեկ թեզա ժի՞ իշխանութիւնը փրկելու համար, մահմետական կը լար ինքնին՝ առնելով Սաֆար փաշայ անունը (1625 եւն): Յաջորդը Ռւսուֆ Փաշայ (1635է սկսեալ) մոլեռանդ մահմետական մ'եղած էր. եւ այնպէս սաստկացուց կրօնի հալածանքն, որ քիչ մ'ետքը բուն վրական (մեսին եւն) տալլը լիովին մահմետական եղած էր եւ վրական եկեղեցին — որ հոն անկախ էր Տփղիսի եկեղեցին, — այլ եւս գյութիւն չունէր: Հազիւ սակաւաթիւ վրացի գիւղացիք մնացած էին քրիստոնեայ “առանց հովուաց”, հոս ու հոն (հմմտ. Brosset, Histoire etc. II, 1, էջ 199—238): Այս պալագային գիւրաւ կը բռնուի թէ Տայոց մէջ ալ գտնուող վրածէս Հայերը Տայոց միջ ալ գտնուող վրածէս Հայերը (որոնք միշտ հայ մնացած էին ազգաւունեցուաւ) առանց եկեղեցական նուիրապետութեան եւ անհովիւ մնացած՝ դիւրաւութիւնը անհովիւ մահմետականացան 1643ի վանդուածօրէն մահմետականացան 1643ի “Ախարած”ի մը պատճառաւ: Յակոր Կարնեցի իւր գրած միջոցին՝ Ժէ դարուն վերջին քառորդին՝ տակաւին կրնար ուրախաւութիւն գործը տակաւին լոյս չէ տեսած:

¹ Հմուտ. ի միջեւ այլոց Aram Akoulian, Einverleibung armenischer Territorien durch Byzanz im XI. Jahrh. Gruningen 1912.

² Բագրատունեաց մասին նորագոյն երկը՝ Josef Marquart, Osteuropäische und ostasiatische Streifzüge. Leipzig 1903, p. 391—465. հեղենակէն զատ Ընդարձակուած եւ որբագրուած, “Բագրատունեաց ծագումը”: Ա. Հայ Բագրատունեաց Ծիւղագրութիւնը: Բ. Վրական Բագրատունեաց ծագումը”, Արք. Մատուռող Ա. Հայութիւն: Ա. ինքնամաս 1913. Ազգ. Մատուռող. ՀԳ: Տարօնի Բագրատունեաց մասին ընդ մամով գործը տակաւին լոյս չէ տեսած:

նալ թէ գօնէ Հայոց միւս մասը “Ֆնացին ի վերայ հաւատոցն ողորմութեամբն Քրիստոսի եւ աղօթիւք Ս. Լուսաւորչին,, (անդ): Բայց կարգը պիտի գար անոնց ալ՝ եւ բռնի մահմետականացումը հոս ալ. մեծ ծաւալ պիտի առնուր ոչ միայն ԺՈ գալուն ընթացքին մէջ, այլ նաեւ ԺԹ գալուն, ինչպէս յիշեցինք արդէն Քցիսայի 800 տուն Հայոց պարագան:

Թէ այս հալածանաց ատեն եւ թէ 1828 ի գաղթի ժամանակ՝ նաեւ այս ձորերէն փախած եւ գաղթած են շատերը: Երբ Քոխ Նաոիմանէ (հին Մամրուան) կ'անցնէր, այս գաւառիս շատ գիւղերը լքեալ ամայի ֆնացած էին, եւ ութէ ուռաթուրք ռազմածակատը ներկայացրնող քարտէսը նկատենք, պիտի գտնենք հոն բազմութիւն մը գիւղերու, որոնք այժմ միայն անուամբ գոյութիւն ունին,, (Քոխ, էջ 261): Ասի արդիւնք էր նաեւ Տայոց գաւառաց մահմետականացած կէս-անկախ իշխանաց ապստամբութեան մը, (որուն մէջ զլսաւոր գեր ունէին Արդուինի եւ Օլթիի տէրերը) եւ Թուրքերն իրենց հանրածանօթունով նուածած էին: Այս ամայի գիւղերը հայ գիւղեր էին, որոնցմէ մաս մը միայն կրկին հայ մնացած է: Միւները կամ մահմետականացած են, կամ նաեւ աւելի նուազ՝ եկուոր օտար մահմետականներէ բռնուած: Նաոիման՝ արդէն կը վերաբերի այն մեծ աւազանին, որուն կենտրոնն եղած է Օլթի (հին՝ Ուխտիք), եւ որուն վրայ կիջնային Տայոց նահանգին միւս գաւառները, որոնց մէկ մասին հնագյն անունները մնացած են այսօր ալ. այսպէս՝ Պարտիլացիոն է արդի Պարտիկ (Կ. Bardus): Հոս ալ բոլոր ձորախմբերն իրենց ջրերով հայ անուններով մնացած են, թէեւ նոյնպէս թեթեւ աղաւաղմամբք: Յիշեցինք Բանակո կամ Բանատէրք (Կ. Panaskert), որուն ամիսումը թիւք. Pennek (ինչպէս կը գրէ նաեւ Քոխ) ինքին ճանաւելի է. (այս ձեւէն է արդի երբեմն զրուած

“Փանակ,,): Բանցրուակ կը ճանչցուի ևթէ նաեւ Կիպերտի հետ Pandjuret գրենք: Անուանց շատերուն մէջ վերջին ՝ Յորը քարտէսներու վրայ կը դրուի -sor, օրինակի համար Karisor եւն, որոնք յայտնի են: Զիարդ եւ իցէ Օլթիի աւազանին մասին հոս չենք ուղեր երկարել, քանի որ հոն հին ազգաբնակչութիւնը շատ փոխուած է մանաւանդ 1878 էն ետքը Ռուսաց ձեռք մնացած բաժնին մէջ: Բնիկներուն մաս մը գաղթած է, եկած են նորեր, եւ այս շարժումը կը շարունակուի ցայսօր: Անոր համար Տայոց ռուսական մասը նկատի չենք առնուր նաեւ յաջորդ դիտողութեանց մէջ:

Տայոց միւս մասերուն, ուստի վերը նկարագրուած Կիսկիմ եւ Թորթում դաւառներուն արդի վիճակը հետեւեալն է: Նախ այս ամբողջ գծին վրայ նաեւ այսօր՝ ինչպէս տեսանք անցողակի, հայ-+ցիստոնեայ բաւական բնակչութիւն կայ, բազմաթիւ անխառն գիւղերով ալ: Հայ գիւղերն անհամեմատ բարձր են թէ քաղաքակրթութեամբ եւ թէ անտեսապէս, թէեւ յաճախ նոււազ բարերեր հողեր ունենան: Կան դարձեալ՝ թէեւ հոս շատ փոքրաթիւ՝ նորեկ մահմետականներ. եւ ասոնք են՝ ինչպէս ամէն տեղ՝ մահմետական մոլուանդ տարրը, որ սակայն միշտ պատրաստ է գաղթերու, երբ պարագաները փոխուեին: Մահմետականաց ծնչող մեծամասնութիւնը հայ-մահմետական է, որուն մէջ իբր մոլուանդ տարր կայ — բաց ի սակաւաթիւ պաշտօնէութենէ — մօլայ ու բէկ, ցորչափ այս ամէնն բնիկ է, եւ դարձեալ այլեւայլ օսմ. սպայք, որոնք հանգստի կոչուած՝ իրենց հայրենիք դարձած են: Այս իշխող տարրը — որուն մէկ մասը բնիկ չէ, — շատ փոքրամասնութիւն է՝ համեմատութեամբ գիւղցւոց:

Երկիրս մէկ ծայրէն միւս ծայրը հայ նկարագիրը պահած է անով որ բոլոր անունք մնացած են հայերէն, ոչ միայն մահմետականացած գիւղերուն, այլ անոնց

անթիւ մանրամասնութիւնք ալ՝ անուանք գիւղամասերու կամ թաղերու, լեռանց, գետոց ու առուակաց, արտերու, քարին ու ժայռին, այս ամէնը Ճնշող մեծամասնութեամբ. (օրինակ՝ Արդեւ, Քարստ, Հաղցլեր, Սորոստ, Խոտորոստ, Մեղա-ջոր եւն եւն): Հեզուի կողմանէ ի հարկէ օտար ու ղեւորի մ'առաջին տպաւորութիւնն այն կ'ըլլայ թէ մէծ մասն այլ եւս թրքախոս եղած է: Բայց նախ նկատելի է որ հայմահմետականը ստիպուած էր եւ է մասնաւանդ համիտական շրջանէն ի վեր՝ խորշիւ հայութեան արտաքին երեւոյթներէն իսկ, չհալածուելու համար. անոր համար կը զբոշանայ ամէն տեղ ուրիշ լեզուաւ խօսիլ օտարականին հետ՝ բայց միայն պետական թուրք լեզուաւ, որչափ կրնայ: Բայց երկրորդ՝ այս թուրքերէնը տարօրինակ է, որուն ի հարկէ մտադիր չեն կրնար ըլլաւ եւրոպացի ու ղեւորք: Նախ հոս ի Կիսկիմ ու Թորթում, ամէն տեղ՝ ուր նաեւ իրօք թրքախոս եղած են, արդի թուրքերէնը խառնուրդ մըն է հայերէնի հետ, այնպէս խճողուած հայերէն բառերով՝ ամէն կարգի: Կը բաւեն քանի մը բառեր իրը օրինակ. Դակի ու ածէկ (ցորեն), լողոստ (եզրիստացորեն), հեցի, կէտամ (= կամ), փարախ, կոսուշ եւն. — Հանջար, լամիւ, պրուկ եւն. — Դարէկ (կերակուր մը), լունան, հունադուր, դուինտ, նէրիսաւ եւն. — Հապան (կիլմ), հասար (տանեաց ծածկի փայտեր, գերմ: Schindel), նաևնան (ձեռնոց, թաթապան), լուն (երկնկեկ) եւն. — Խնածի, +եւէ եւն եւն: Խոսրջոյ եւ Տայոց աշխարհի բարբառին երախտալից հաւաքիւը, որ զոհ գնաց 1915ի թուրք բարբարութեան (Հ. Մատթէս Վ. Հաճեան,) տարիներով աշխատած (անտիպ) հաւաքմամբ, կրնար ճշգիւթ թրքախոս եղած արուեստաւորաց բերնէն քաղել տնաշնութեան եւն վերաբերեալ հայ բառերը: Տողերուս զրոյն երբ յաճախ մատիր կ'ընէր այսպիսի հայ բառերուն, պա-ստիսան կ'ընդունէր թէ “Մեր դիւդն այս-

պէս կ'ըսեն”:, Յաճախ թուրք համազօրներն անծանօթ էին խօսողներուն:

Անցելցն յիշատակն եւ ազգային գիտակցութիւնը — որչափ այս մասին կարելի է խօսիլ մանաւանդ թուրքից մէջ մահմետական ըմբոնմանց համար, — լիովին չէ մարած: Կան նոյն իսկ ձորեր, ուր սովորական են այս մականուններ հայ-մահմետականաց կոստան-օղլէ, Կիրակոս-օղլէ, Գասպար-օղլէ, Մանշօղլէ, Փափակէր-օղլէ (‘‘փափակէր’’, ‘‘փափայ,’’ կերակրէն). Կոպալ-օղլէ (‘‘կոպալ’’, Բիր), եւ նմաններ: Խեւակի ձորը՝ Քաջքարի ստորոտին ամենաբարձրը՝ հնուց մահմետականացած է համշէնի հետ, փոքրաթիւ քրիստոնեայի միայն մնալով: Այս մահմետականք այսօր ալ կը յիշեն իրենց ազգակցութեան եւ ինամութեան կապերն այն քրիստոնեայ ազգակցաց հետ, որոնք շատոնց հեռացած ու գաղթած են այլուր՝ գլխաւորաբար կրօնական բռնութենէ ազատ մնալու համար: Տողերուս զրոյն առիթ ունեցած է ի Կարին Ճանչնալու քրիստոնեայ ազգակցաց այցելութեան եկած մահմետական խեւակցիներ, որոնք հայերէն գիտէին:

Մեր յաճախակի հարցմանց ի Թորթում եւ այլուր թէ ի՞նչ են իրենք իրականին՝ պատասխանը կ'ըլլար նախ միշտ մահմետականացածներուն այն հաստատատիպ խօսքը թէ “Ի՞նս էն+,,,: Բայց նաեւ այս “իսլամք”, գիտէին թէ իսլամ զանազան ցեղեր կան: Մեր հարցման թէ իրենք ուրեմն “Ի՞ն+,,,: էին, լո՞ւ թէ այլ ի՞նչ, ուրեմն կ'էն+,,,: էին, լո՞ւ թէ էրէն+,,,: Էայցրուլ կ'էն+,,,: ըսերվ թէ էրէն+,,,: Էն+,,,: էն+,,,: էն+,,,: միով բանիւ ոչ ազդ ու ցեղ էն+էն+,,,: միով բանիւ ոչ ազդ ու ցեղ մը որ հոս կրնար ի նկատի առնուիլ: Բայց նաեւ “հայ էն+,,,: էն+ կրնար ըսել. որովհետեւ հայ, եւ “+էնտանէայ”, հաճաւը բարե եղած էն հոս, ինչպէս ուրիշ շատ տեղեր ալ: “Մեր պապերը (իսլամական) ճշմարիտ կրօնքը գտեր են, եւ ասի կը բաւէ,,,: — այս կեր վերջնական պատասխանը: Միւս կողեր կ'ընէր այսպիսի հայ բառերուն, պաստիսան կ'ընդունէր թէ “իրենց պա-

պերը, շինած են այն հոյակերտ կանգուն (ու մզկիթ եղած) կամ նաեւ աւերակ եկեղեցիները: Խնդիր չկայ թէ նաեւ հոս հայմահմետական կինը շատ աւելի պահած է իւր բարբառն ու քրիստոնէական սովորութիւնները:

Հայ-մահմետականը կրօնափոխ եղած է բռնութեան ներքեւ: բայց իւր վեճակն աւելի բարոքած չէ այսօր քան քրիստոնէինը: Անշուշտ վերջնոյս կրած այլեւայլ տառապանքներէն զերծ է: բայց այլուստ աւելի եւս անոք ու ստրուկ եղած է յաձախ ինքնակոչ բէկերու ձեռքը: Հոս լաղ բէկերն այն դերը կը խաղան՝ ինչ որ քուրդ բէկեր ուրիշ տեղեր, գործակցութեամբ թուրք պաշտօնէութեան: Հիանալի մրգաւէտ երկիրս պարտէզները մեծ մասամբ բէկերու ձեռքն են. եւ գիւղացին ստիպուած է յաձախ անոնցմէ պտուղ գնել, տանելու ի կարին ու վաճառելու, եւ ասով հոգալու իւր աղքատին տան գոնէ անհրաժեշտ պէտքերը: Կտոր մը հող՝ լեռան մը զառիկողին վրայ՝ հազիւ կրնայ հայթայթել իրեն ժարշեաց մը: Միով բանիւ աղքատ գիւղացի մըն է, չարքաշ եւ կապուած իւր հողին: Փոխադրութեան միջոցներն ընդհանրապէս այս հազիւ անցանելի արաշետներուն վրայ միայն ձին ու ջորին են:

* * *

Սեւ ծովին կարին տեսանք գաւառներու շարք մը, որոնց հնուց ի վեր ապրող միակ բնակչութեանը՝ Հայունինը մնալով դէ բարուն կեռելը բացառադիմունքնեայ էր: Նյոյն միջոցներն սկսած բնակչութեանը՝ կոտորածներով ալ՝ հակայ շափեր առած է ժը բարուն ընթացքին մէջ, շարունակուած նաեւ ժմթ դարուն: Բայց հայ նկարագրելը մնացած է ամէն կողմ, շատ տեղ տակաւին հայ լեզուն ալ: ծայրէ ծայր հայ անոննելը Համշէնէ ու Սեւ Գետէ Սեւ ծովու վրայ՝ մինչեւ թարերէ-

Սպեր եւ կիսկիմ-թորթում: Խաղաղ վարչութեան մը տակ, երբ անհետանայ թուրքի ու մահմետական բռնապետական ձնշումը, մահմետականութիւնն անշուշտ կը մնայ այս բնակչութեան մէջ. բայց հայ լեզուն յանկարծ պիտի լուսի նաեւ այն տեղ, որ լուսին թրբախօս եղած կ'երեւար: Յամենայն գէպս հայ-մահմետականը բարի գրացի մը պիտի ըլլայ քրիստոնեայ հայուն հետ, ինչպէս է արդէն շատ աեղ:

(Աւր. 2.)

Հ. Յ. Տ.



ԼԵԶՈՒԱՐԱՆԱԿԱՆ

tam-dam (ԳԱՂԱՓԱՐԱԳԻՔ “ԱՄՈՒ-
ԹԻՆ,”) ԲԱՐԻ ՑԵՐԵԹԸԿԵՆ ԺԸՆԴՈՒԹՅՈՒՆ

(Շաբանաւան-Բէւն):

Բ.

Բանասիրական տեսակէտից յարեթական լեզուների մէջ “եղբայր, իմաստի համար այսօր ներկայանում է երկրաղածայն արմատ մը. Նոյն աւելի լաւ պահուած՝ տեսնուում է յարեթական լեզուների սիբէլանդ Ճիւղում, յարակցութեամբ իգական սեռի - լ ցուցին, այսպէս է գոնեա “շ, խումբում” “ս, խումբ մտ (+ ?), “շ,-խումբ” մտ + ՌՇ || սօներ. (սպիրանտ շերտ) շՇ + ր > ջ՛ + ր: Այս բառին (termine, տերմին) սպիրանտ նկարագիր ցցց տուող սեմական ընտանիքն ձեռնտու էր այդպիսի վերլուծում տալու. սեմական արմատի նախատիպն է *Vիա-* [*> Vիա-*], որ երբեմն նաեւ էֆ] հնչիւնով յոգնակի կը կազմէ՝ այն հնչիւնով, որ նոյնպէս իգական սեռի ցուցիչն է: Սակայն նոյն բանասիրական հայեացքով զննելով՝ երրորդ պաշտօնակատար (fonctionnel) ՚ հնչիւնը սօներէնի մէջ դժուարութիւն պիտի յարուցանէր՝ եթէ նկատուեր այն իրեւ իգական սեռի ցուցիչ, որովհետեւ լեզուի նկարագրին պիտի պակսէին համապատասխանով պարագայք, եթէ նրան յոգնակու ցուցչի տեղը ըդնէիլք. եւ *տեղօծ + ar-al > տեղան + ar-al ձեւը բացատրելի է դառնում իրեւ կրկին յոգնակի: -al վերշաւորութիւնը (մի եւ նյոյն խօսքում -arէց ծագող՝ երկրորդ րի հետ պատահած ժամանակ)